

5  
ՅՈՐ ԴԱՍԸՆԹԱՑՔ  
ԿՐՈՆԻ

ՀԻՆ ՈՒԽՏԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

ԱՐՐԱԿԱՆ ԿԱՐԳԵՐՈՒ ՀԱՄԱՐ



AGOP APRAHAMYAN

ANKARA CADDESI

Reşit Efendi Han İstanbul

ՏՊԱԳԻՉ - ՀՐԱՏԱՐԱԿԻՉ

ՅԱԿՈԲ ԱՐԻԱԶԱՄԵԱՆ

Անգլական ձատեալի, թէշի էֆ. խան թիւ 14

ԶԱՐՄԱՅՐ ՎՐԴ. ԿԵԶԻՒԹԵԱՆ

# ՆՈՐ ԴԱՍԸՆԹԱՑՔ ԿՐՈՆԻ

495

ՀԻՆ ՈՒԽՏԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

ՏԱՐՐԱԿԱՆ ԿԱՐԳԵՐՈՒ ՀԱՄԱՐ



ՏՊԱԳՐԻՉ - ՀՐԱՏԱՐԱԿԻՉ

ՅԱԿՈԲ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

Անգարա Ճատկանի, Ռեփես հք. խան թիւ 12  
Կ. ՊՈԼԻՍ, 1934



Նախապատրաստական կարգերու յառուկ Հին ԵՒ ՆՈՐ  
ՈՒԽԾԻ ՀԱՄԱՌՈՅ ՊԱՏՄՈՒԹԵՆԵՆ ԵՏՔՐ, ՏԱՐՐԱԿԱՆ ԿԱՐԳԵ-  
ՐՈՒ ԲԱՄԱՐ ԿՐ ՃԵՆՆԱՐԿԵՆԲ ԱՊԱՏ ԲԱՏՈՒԹԻԿԵՆԵՐՈՎ ԻՐԱՏԱՐ-  
ԿՈՒՐՔԻՆՑ ՀԻՆ ՈՒԽՏԻ ԵՒ ՆՈՐ ՈՒԽՏԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ, Ա-  
ԼԵԼԻՇ ՔՆԴԱՐՃԱԿ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆԻ յԱՏԿԱԳՈՒԱՃԵԿ, բայց  
ԱԼԵԼԻՇ ԲԱՄԱՌՈՅ ՄԵՐ ԲԱԽԱՎԱՊԵՍ ԻՐԱՏԱՐԱԿԱՃԵՆԵՐԵԿ, ՈՐՈՇԻ  
ՔՆԴԻԱՆՐԱՎՈՒ ՄԻՋԻՆ ԿԱՐԳԵՐՈՒ ԲԱՄԱՐ ԿՐ ՓԵՏՈՒԹԻՆ, ԵՒ  
ՈՐՈՇԻ յԱՉՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ ՄՐ ՄԷԿ ՄՏԱՊԻՐ ԵՆԲ ԲՈԽԱԳՅԵԼ  
Ս. ԳՐԱԿԱՆ ՇԱԽԵԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՏՈՒԹԻՒՆՆԵՐՈՎ ԵՒ ԲԱՐԵՎԱԿԱՆ  
ԴՊԱՏԵՐՈՎ:

ՍԱՅՆ ԻՐԱՏԱՐԱԿՈՒ ՔԵԱՆ ԴՐՊԱՊԱՏԲԱՆԻՆ ՎՐԱՅ ԱՅՄՔԱՆ  
ՔԱԳԱՏՐՈՒԹԵՆԵ ԵՏՔՐ, ՊԱՐՏՔ ԿՐ ԲԱՄԱՐԵՆԲ ԿՐԼԻՆ՝ ԱՊԱՏ. Ո-  
ՍՈՒ ԾԻՅԵՆԵՐՈՒ ԾԿԱՏՈՂՈՒ ՔԵԱՆ յԱՅՆԵՆԵԼ ՔԵ Ս. ԳՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒ-  
ԹԵԱՆԸ ԱՅՍ ԱՄՓՈՒՓՈՒ ՄՆԵՐՈՒ ՈՒՍՈՒԾՄԱՆ ՄԻԱԿ ԲԱՊԱՏԱԿԱՆ Է  
ԳՈՂԱԳՅԵԼ ԲԱՐԵՎԱԿԱՆ ԵՒ ՀՈԳԵՒՆՐ ԴԱՄՐ ՈՐ ԿՐ ԳՏԵՈՒԻ ԱՆՈՆԸ  
ԽԻՐԱՖԱՆԻՀՅԻՐ Էջին ՄԷԿ:

Այս ԲԱՊԱՏԱԿԱՐ ՃԵՆԲ ՔԵՐԵԼՈՒ ԲԱՄԱՐ ԱՆԻՐԱԺԵՏ Է ՈՐ  
ԽՈԴԱՄԻՒ ՈՒՍՈՒԾՀՅԸ ԽԵՏՔՐ ՄԱՐՍԱԴ ՐԼԱՅ ԵՒՐՔՐ. Ի ՎԻճԱ-  
ԿԻ ԳՏԵՈՒԻ ԻՐ ԱՇԱԿԵՐՏԵՆԵՐԸ ԻԵՏԱՐՔԵՐԵԼՈՒ ՈՉ ՄԻԱՅՆ ԵՒՐՔԻՆ  
ՊԱՏՄՈՒԹԵԱՆ, ԱՅԼԵՒ ԱՆՈՐ ԲԱՐԵՎԱԿԱՆԻՆ: ՊԵՏՔ Է ՄԱՅԱՐ ԱՆՊ  
ԱՍՊՐՈՒԱԾ ԴԱՄ ՄՐ ՐԵՆԵԼ զԱԼԵ, ՔԵԼԱՊՐԵԼՈՎ Տղոց՝ ՈՐ ԻՐԵՆԸ  
ԲԱՆԵՆ ՊԱՍԻՆ ԲԱՐԵՎԱԿԱՆԲ: ԵՒ ԱՍԻԿԱ ՐԵՆԵԼՈՒ ԲԱՄԱՐ ՏՊԱՏ  
ԱՎԼՈՒ ՃԵԼ ՄՊՈՒԽՆ ՔՈՒՐԱԿԻ ՊէԿ ԳՈԳ ՐԵՆԵԼՈՒ ԻՐԵԿԸ ԴԱՄՐ: ՅԻ-  
ՇՈՂՈՒՐԵՆԵ ԱԼԵԼԻ ՊԵՏՔ Է ՄԱՐԳՈՒԻ Տղոց ՊԱՏՈՂՈՒԹԻՆԸ, ԵՒ  
ԱՐԴԵԿ ԽԱԿ ՐՄԲՈՒՆՈՒԱԾ ԴԱՍԵՆ ՏՊԱՏ ՊԵՏՔ Է ԿԱՐՈԴ ՐԼԱՆ  
ԲԱՆԵԼՈՒ ԱՆՈՐ ԲԱՐԵՎԱԿԱՆԲ, ՈՒՍՈՒԾՀՅՆ ԿՈՂՄԻ ՈՒՂՈՒԱԾ ԲԱՐ  
ՏԱՐ ԲԱՐԳՈՒՄՆԵՐՈՒ ՇԵՆՐԻՒ:

ՓԱԹԱՖՈՒԱԾ ԲԱՊԱՏԱԿԱՐ ՃԵՆԲ ՔԵՐԵԼՈՒ ԵՒ ՈՒՍՈՒԾՀՅՆ Օ-  
ԺԱՆԴԱԿ ՄՐ ՐԼԱԼՈՒ ԲԱՄԱՐ, ՄԵՐ ԲԱԽՈՐԴ ՀԻՆ ԵՒ ՆՈՐ ՈՒԽՏԻ  
ՊԱՏՄՈՒԹԵԱՆԸ ՎԵՐՁԵՐ ԴՐՈՒԱԾ ԵԵ յԱՏԿԱՎՈՒ ՈՒՍՈՒԾՀԱԳ Ե-  
ՊԱԴ ՔԵԼԱՊՐՈՒԹԻՆԵՐ, ԳՈՐՈ ՕԳՏԱԿԱՐ Է ՈՐ ԱՇՔԻ ԱռջԵՒ Ո-  
ՆԵՆԱՆ ԱՊՅԱ ՊԱՍԱԳԻՐՔԵՆ ԱԼ ՈՒՍՈՒԳԱՅՆՈՂՆԵՐ:

Այս ԲԱՏՈՒՆ ԱԼ ԲՈԽԱԳՅԱ Է ԲԱԳՄԱՐԻ ՊԱՏԿԵՐՆԵՐՈՎ.  
ՈՐՈՇԻ ՄԵծապէս պիտի ԲԱՊԱՏԵՆ ԵՒՐՔԻ ԽԱ ԲԱՏԿՈՂՈՒԹԵԱՆ:  
**ՊԱՏՐՄԱՍՈՂԸ.**

# ՀԻՆ ՈՒԽՏԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

Ա.Ռ.Ա.ԶԻՒ ԺՐԴԱՆ

## ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹԵՆՔՆ ԶՐՀԵՂԵՂ

Ա — ԱՇԽԱՐՀԻ ՍՏԵՂԾՈՒԻԼԸ

Միակ էակ մը կայ յաւիտենական։ Աստուած է ան, ամենակարող, ամենաբարի, որ ստեղծած է աշխարհի վրայ գտնուած բոլոր բաները։

Սկիզբէն Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը։ Յետոյ ըսաւ. «Թող լոյսը ըլլայ, և լոյսը եղաւ։ Աստուած լոյսը զատեց մութէն։ Լոյսին անունը դրաւ գորեկ, և մութին անունը՝ զիւեր։ Ասիկա եղաւ ստեղծագործութեան առաջին օրը։

Երկրորդ օրը Աստուած ստեղծեց երկնակամարը, և երկինքին ու երկրի ջուրերը իրարմէ զատուեցան։

Երրորդ օրը Աստուած հրամայեց որ երկրի ջուրերը մէկ կողմ քաշուին և ցամաքը երեւայ։ Եւ այնպէ՛ ու եղաւ։ Աստուած ցամաքին անունը դրաւ երկիր, և ջուրերու հաւաքուած տեղը կոչեց ծով։ Աստուծոյ հրամանով երկիրը ծածկուեցաւ կանանչ տունկերով, ծաղիկներով և պտղատու ծառերով։

Չորրորդ օրը Աստուած ստեղծեց Արեւը, Լուսինը և աստղերը. Արեւը՝ երկիրը լուսաւորելու, և օրերը, ամիսները և տարիները որոշելու համաց. իսկ Լուսինը և աստղերը՝ գիշերը լոյս տալու համար։

Հինգերորդ օրը Աստուած ստեղծեց ձուկերը որ կը լողային ջուրին մէջ, և թոշուները որ կը թոշտէին

օդին մէջ, եւ ըսաւ անոնց. «Աճեցէք ու շատցէք»:  
Վեցերորդ օրը Աստուած ստեղծեց երկրի վրայ  
գտնուած բոլոր չորքուանի կենդանիները, գազանները  
և սողունները: Յետոյ ըսաւ. Մարդը ստեղծենք մեր  
պատկերին նման, և թող հրամայէ ծովուն ձուկերուն,  
երկինքի թռչուններուն և երկրի բոլոր անասուններուն:»

Աստուած մարդուն մարմինը կազմեց երկրին հո-  
ղէն. երեսին փշեց կենդանութեան շունչը, և մարդը  
կենդանի, բանական հոգի ունեցաւ: Աստուած անոր  
անունը դրաւ Ադամ:

Առաջին մարդուն ընկեր մը տալու համար, Աստ-  
ուած Ադամի կողէն ստեղծեց առաջին կինը՝ Եւան: Աստուած օրհնեց ասոնց միութիւնը՝ ըսելով. «Աճեցէք  
և շատցէք և լցուցէք երկիրը:» Այդ օրհնութիւնը տը-  
ւած էր բոլոր կենդանիներուն ալ:

Վեց օրուան մէջ ստեղծագործութիւնը աւարտելէ  
ետքը. եօթներորդ օրը Աստուած հանգչեցաւ, և օրհ-  
նեց այդ հանգիստի օրը: Ասոր յիշատակը պատուելու  
համար շաբաթ օրը հանգիստի օր եղաւ Հին (հրէական) Օ-  
րէնքին մէջ, և կիրակին՝ Նոր (քրիստոնէական) Օ-  
րէնքին մէջ:

## F.— ԴՐԱԽՏԸ. — ՄԱՐԴՈՒՆ ԱՆԿՈՒՄԸ

ԴՐԱԽՏԸ. — Աստուած մեր նախածնողի ստեղծելէ  
ետքը, զանոնք դրաւ շատ գեղեցիկ պարտէզի մը մէջ  
որ դրախտ կը կոչուէր: Այստեղ կային ամէն տեսակ  
ծառեր, և մէջէն կը հոսէր մեծ գետ մը որ չորս ճիւղի  
կը բաժնուէր:

Դրախտին ծառերուն մէջ կար կեանքի ծառը, նաև  
բարին ու շարք գիտնալու ծառը:

Ադամ և Եւա անմեղ և անմահ ստեղծուած էին, և  
երջանիկ պիտի ապրէին դրախտին մէջ, եթէ հաւատա-  
րիմ մնային զիրենք Ստեղծողին հրամաններուն:

Աստուած, զանոնք փորձելու համար, հրամայեց  
որ պարտէզին բոլոր ծառերուն պտուղներէն ուտեն,



### Դրախտը

բայց բարին և չարը գիտնալու ծառին պտուղին չկպչին. «Որովհետեւ, ըստւ, եթէ այն պտուղէն ուտէք, պիտի մեռնիք»։

**ՄԱՐԴՈՒՆ ԱՆԿՈՒԽԾԻ.**— Սատանան, որ հրեշտակներու հետ ստեղծուած էր՝ երջանիկ ըլլալու համար, բայց Աստուծոյ կողմէ պատժուած էր իր հսկարտութեան և ապստամբութեան պատճառով, նախանձեցաւ Ադամ և Եւայի երջանկութենէն. ուստի փորձեց զանոնք անհնագանդ և դժբախտ ընել։ Օձի կերպարանք առաւ, և ըստւ Եւայի։

— Ինչո՞ւ Աստուած արգիլեց ձեզի՛ դրախտին ծառերու պտուղներէն ուտելու։

— Մենք բոլոր ծառերու պտուղներէն կ'ուտենք, պատասխանեց Եւա, բացի մէջտեղը գտնուած ծառի

պտուղէն։ Աստուած ըստ որ եթէ անոր դպչինք եւ  
ուտենք, պիտի մեռնինք։

— Չպիտի մեռնիք, ըստ օձը. հապա եթէ այն  
պտուղէն ուտէք, ձեր աչքերը պիտի բացուին, և աստ  
ուածներու պէս պիտի ըլլաք, գիտնալով բարին և չարը։

Եւա հրապուրուելով պտուղին գեղեցկութենէն։

փրցուց և կերաւ։  
Յետոյ Ագամին ալ  
տուաւ և ան ալ կե-  
րաւ։ Անմիջապէսա-  
նոնց աչքերը բաց-  
ուեցան, տեսան թէ  
մերկ են. ուստի  
թզենիի տերեւներով  
ծածկուեցան։

Աղամ և Եւա ի-  
րենց անհնազանդու-  
թենէն անմիջապէս  
ետքը լսեցին Աս-  
տուծոյ ոտնաձախը,  
որ կը յառաջանար  
պարտէզին մէջ. ուս-  
տի ծառերու մէջտեղ  
պահուրտեցան։

— Ուր ես Աղամ,  
հարցուց Տէրը։

— Ձեր ձայնը լսե-

ցի և վախցայ ու պահուրտեցայ. որովհեսաւ մերկ էի  
և ամշցայ։

— Ինչէ՞ն գիտցար մերկ ըլլալդ, հարցուց նորէն  
Տէրը. կերա՞ր արդեօք արգիլուած պտուղէն։

Աղամ, փոխանակ իր յանցանքը՝ խոստովանելու,  
Եւայի վրայ ձգեց։

— Այն կինը զոր ինծի ընկեր առւիր, ան տուաւ  
պտուղը և կերայ։



Յետոյ Աստուած Եւայի դառնալով.

— Ինչո՞ւ ըրիք ասիկա:

— Օձը զիս խաբեց, պատասխանեց Եւա:

Աստուած նախ օձը անիծեց. ըսաւ թէ «Կիսը պիտի ջախջախէ քու գլուխդ, Անոր միջոցաւ որ իրմէն պիտի ծնի:»

Յետոյ Եւաի ըսաւ թէ իր ցաւերը պիտի շատնան երկրի վրայ.

Վերջապէս Աղամի ըսաւ. — Քանի որ քու կնոջդ



Սպամ եւ Եւա դրախտէն կը փանուին

մտիկ ըրիք և կերար արգիլուած պտուղէն, անիծուած ըլլայ երկիրը որուն վրայ պիտի գործես. փուշ և տառասկ բուսցնէ. և քու ճակտիդ քրախնքովը ուտես քու հացդ, մինչեւ որ դառնաս այն հողը ուրկէ ելար, ու բովինետեւ հող էիք և հող պիտի դառնաք:

Աստուած մաշկեղէն հագուստներ հազցուց անոնց, և վնատեց զրախտէն. և հրեղէն սուրով զինուած հրեշ-

տակ մը պահապան դրաւ դրախտի դրան առջեւ, ար գիլելու համար մօտենալու կեանքի ծառին և ուտելու անոր պտուղէն:

Ահա այսպէս մահը մտաւ աշխարհ մ յանցանքով, որ տարածուեցաւ բոլոր մարդոց վրայ և կը կոչուի սկզբնական մելք:

Բայց Աստուած չլքեց մարդը իր մեղքէն ետքը: Փրկիչ մը խոստացաւ: Ինչպէս կը յայտնուի օձին տըւած անէծքէն, նոյն Փրկիչը կնոջմէն պիտի ծնէր: Այն ատենէն ի վեր Մեսիան յոյսը և փրկութիւնը եղաւ մարդկային աղգին:

## Գ. — ԿԱՅԷՆ ԵՒ ԱԲԷԼ. — ՍԷԹ. — ՄԱՐԴՈՅ

### ԱՊԱԿԱՆ ՈՒԹԻՒՆԸ

ԿԱՅԷՆ ԵՒ ԱԲԷԼ. — Ադամ և Եւայի առաջին զաւակները եղան կայէն և Աբէլ: Կայէն երկրագործ էր և Աբէլ հօտերը կ'արածէր: Երկուքն ալ Աստուծոյ զոհ կ'ընէին. բայց կայէն չար էր և Աստուած կը մերժէր անոր նուէրները. մինչ Աբէլի զոհերը հաճելի էին իրեն:

Ասիկա չար նախանձ մը պատճառեց կայէնի:

— Ինչո՞ւ կը արտմիս և կը նախանձիս, ըստ Տէրը: Բարիք գործէ և կը վարձատրուիս: Եթէ չարիք գործես չը պիտի պատժուիս:

Կայէն չխրատուեցաւ այս ազդարարութենէն: Իր ատելութեան կիրքը զոհացնելու համար օր մը դաշտին մէջ պտոյտ մը ընել առաջարկեց Աբէլի, և անոր վրայ յարձակելով սպաննեց:

Հազիւ թէ այս ոճիրը գործած էր, սարսափեցաւ և փախաւ:

Այն ատեն Տէրը ըստ:

— Ո՞ւր է քու Աբէլ եղբայրդ:

— Չեմ գիտեր. եղբօրս պահապանն եմ ես, պատասխանեց կայէն:

— Ի՞նչ ըրեր, պատասխանեց Տէրը. քու եղբօրդ  
արինը զոր թափեցիր, վոէ՛ ժ կը զոչէ. անիծեալ ըլլաս  
և թափառական պարտիս երկրի վրայ, որ քու թափած  
արինդ ծծեց:

Կայէնի սերունդները իրեն նմաս չար եղան, և Ս.  
Գրքին մէջ մարդոց որդիները կոչուեցան:

Սէթ. — Արէլի մահէն ետքը Աղամ երրորդ զաւակ  
մը ունեցաւ որ Սէթ կոչուեցաւ։ Անիկա պետը եղաւ



### Խոյէն Արէլը Կ'ապանեն։

Բարիներու ցեղին, որ Սսուծոյ որդիներ անունին ար-  
ժանացաւ։

Աղամ ինը հարիւր երեսուն տարի ապրեցաւ աշ-  
խատելով և ապաշխարելով, և այդ տարիքին մէջ մեռաւ։

Սէթի սերունդներէն նշանաւոր եղան ենովս, Ե-  
նովք, Մաթուսաղա և Ղամեք՝ Նոյի հայրը։

Ենովս կրօնական արարողութիւններ հաստատեց  
Աստուծոյ պաշտամունքին համար։ Ենովք առաքինի

կեանք մը վարեց, և երկինք տարուեցաւ ողջ ողջ։ Մաթուսաղա ինը հարիւր վաթսուն և ինը տարի ապրեցաւ, որով մարդոց ամէնէն երկարակեացը եղաւ։

ՄԱՐԴՈՑ ԱՊԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ. — Սէթի սերունդները Աստուծոյ վախը ունեցան իրենց սրտին մէջ, որ չափ ատեն որ զատ մնացին կայէնի որդիներէն. բայց ժամանակ ետքը խնամիութեամբ անոնց հետ խառնուելով, Աստուծմէ հեռացան և ամէն տեսակ ոճիր գործեցին։

Մարդոց մեղքերը ծայր աստիճանին հասան։ Ուստի Աստուած որոշեց Զրհեղեղով մը պատժել, կորուստի մատնելով անոնք բոլորն ալ, մարդ և անասուն։

---

### ԵՐԵՐՈՐԻ ՇՐՋԱՆ

## ԶՐՀԵՂԵՂԻՆ ՄԻՆՉԵՒ ԱԲՐԱՀԱՄԻ ԿՈՉՈՒՄԸ

---

### Դ. — ՆՈՅ ԵՒ ԶՐԵԵՂԵՂԸ

ՆՈՅ ՆԱՀԱՊԵՏԸ, Դամեքի որդին և Մաթուսաղայի թոռը, արդար մնացած էր ընդհանուր ապականութեան մէջ։ Ուստի չնորհք գտաւ Աստուծոյ առջեւ, որ իրեն հրամայեց խոշոր տապան մը շինել (տեսակ մը նաւ) ուր կարենան ապաստանիլ ինքը և իր ընտանիքը, և այն անասունները, որոնք աճելով պիտի լեցնէին երկիրը։

ՏԱՊԱՆԸ փայտէ խոշոր շէնք մըն էր, որ շինուած էր ջուրին երեսը ծածանելու համար։ Աստուած ինք տուաւ անոր յատակագիծը նոյի, որ հարիւր տարիէն կրցաւ գլուխ հանել անոր շինութիւնը։ Երեք յարկ էր, իւրաքանչիւրը զատ զատ բաժանմունքով։



### Նոյեան տապանը

**ԶՐՀԵՂԵՂԲ.** — Աստուած Նոյի հրամայեց իր ընտանիքին հետ մէկտեղ տապան մտնել, և միասին առնել ամէն տեսակ կենդանիներէն մէյմէկ զոյգ, որպէս զի Զրհեղեղէն ազատուին։ Նոյ գործադրեց Աստուածոյ հրամանը, որմէ ետքը հեղեղի նման անձրեւ եկաւ քառասուն օր և քառասուն գիշեր։ Ամբողջ երկիրը չուրով ծածկուեցաւ, մինչեւ լեռներուն բարձր գագաթները։ և մարդ և անասուն ամէն ինչ կորսուեցաւ, և ազատուեցան միայն Նոյ և իրեն հետ տապան մտնողները։

Հարիւր յիսուն օր շարունակ երկիրը ծածկուած մնաց չուրելուն տակ։ Այն ատեն Աստուածոյ հրամանով սատիկ հով մը ելաւ, որով ջուրերը հետզհետէ քիչցան, և Զրհեղեղը սկսելէն եօթը ամիս ետքը, Նոյի տապանը որ ջուրերուն վրայ կը ծփար, հանգչեցաւ բարձր լեռնան մը վրայ։

Տապանէն ելլելէ ետքը, Նոյ անմիջապէս սեղան մը կանգնեց և զոհ ըրաւ Աստուածոյ, զինքը ազատած ըլւալուն համար ընդհանուր կործանումէն։



Զրիեղեղը

Աստուած օրհնեց զինքը և իր զաւակները՝ ըսելով։ — «Աճեցէք և շատցէք և լեցուցէք երկիրը. կերէք բոլոր կենդանիներու միսէն. բայց ով որ մարդու արիւն թափէ, պիտի պատժուի՝ իր արիւնն ալ թափուելով. որովհետեւ մարդ ստեղծուած է Աստուծոյ պատկերին նման։»

Աստուած ըսաւ նաեւ Նոյի. — «Ահա ուխտ կը դնեմ քեզի և քու սերունդներուդ հետ որ ա՛լ ջրհեղեղ չպիտի ընեմ. ասոր իբրեւ նշան կը դնեմ Ծիրանի Գօտին երկնակամարդին վրայ։»

ՆՈՅ Կ'ՕՐՀՆԵԼ ՍԵՄԸ ԵՒ ՅԱԲԵԹԸ ԵՒ Կ'ԱՆԻԾԷ ՔԱՄԸ. — Նոյ սկսաւ երկրագործութիւն ընել և այգի տնկել։ Բայց զինին ուժո չգիտնալով, օր մը զինի խմեց և զինովնալով իր վրանին մէջ քնացաւ, առանց պատշաճ հագուստ մը հագած ըլլալու։ Իր երկրորդ զաւակը՝ Քամ՝ զինքը տեսաւ այս վիճակին մէջ և խընդաց վրան։ Բայց Սեմ և Յարեթ ետ ետ քալելով գացին վերարկուով մը ծածկեցին զայն։ Նոյ արթնալուն



### Նոյ զոհ կը մատուցանէ Աստուծոյ

Երբ իմացաւ իրողութիւնը, օրհնեց Սեմը և Յաքեթը,  
և անիծեց Քամը՝ ըսելով որ իր եղբայրներուն գերին  
ըլլայ:

**ԱՇՏԱՐԱԿԱՇԻՆՈՒԹԻՒՆ.**— Երկար ժամանակ անցաւ: Նոյի սերունդը բազմացաւ և չկրցաւ սղմիլ նոյն երկիրը: Ուստի որոշեցին բաժնուիլ: Բայց որպէսզի նշանաւոր անուն մը ձգեն, ձեռնարկեցին քաղաք մը շինել, և անոր մէջ ալ աշտարակ մը՝ այնքան բարձր որ ծայրը երկինք հասնի:

յիմար ծրագիրը խափանեց Աստուած, խառնակելով անոնց լեզուները: Ա' լ իրարու լեզու չհասկընալով, մարդիկ ստիպուեցան ետ կենալ իրենց այդ ձեռնարկէն, որ կոչուեցաւ Բաբելոն, այսինքն խառնակութիւն:

**Ա.տկէ վերջը մարդիկ իրարմէ բաժնուեցան և հետզհետէ տարածուեցան աշխարհի զանազան կողմերը:**

ԵՐԵՊԻ ՇՐՋԱՆ

ԱԲՐԱՀԱՄԻ ԿՈՉՈՒՄԷՆ ՄԻՆՉԵԿ  
ԻՍՐԱՅԵԼԱՑԻՈՑ ԵԳԻՊՏՈՍԷՆ ԵԼՔԸ

---

Ե.— ԱԲՐԱՀԱՄ ԵՒ ԻՍԱՀԱԿ

ԱԲՐԱՀԱՄԻ ԿՈՉՈՒՄԸ.— Երկար դարեր անցեր էին: Մարդոց մեծ մասը նորէն մոռցեր էր ճշմարիտ Աստուածը, և կը պաշտէր Արեւը, Լուսինը, Աստղերը, և նոյնիսկ անասունները և տունկերը: Ուստի Աստուած որոշեց իրեն սեփական ժողովուրդ մը ունենալ, որ պահպանէր ճշմարիտ կրօնքը, և անկէ ծնէր խոստացուած Փրկիչը:

Աբրահամ՝ որոշուեցաւ ըլլալու այս առանձնաշնորհեալ ժողովուրդին նահապետը: Այդ բարի մարդը կը բնակէր Քաղղէաստանի Ուր քաղաքը, և բնաւ մասնակցած չէր իր քաղաքակիցներու կոապաշտութեան: Եւ Աստուած ըսաւ անոր.— «Ելիր քու երկրէդ, հեռացիր ազգականներէդ, և գնա՞ այն երկիրը զոր պիտի ցուցնեմ քեզի: Քեզ հայրը պիտի ընեմ մեծ ժողովուրդի մը, և հոչակաւոր պիտի ըլլայ քու անունդ: Քեզ մով պիտի օրհնուին աշխարհի բոլոր ազգերը»:

Աբրահամ հնազանդեցաւ, և շաբաթներով ու ամիսներով ճամբայ կտրելէ ետքը, եկաւ հաստատուեցաւ Քանանու երկիրը, իր կնոջը՝ Սառայի, և եղբօրորդիին՝ Ղովտի հետ մէկտեղ: Աբրահամ և Ղովտ հարուստ մարդիկ էին. ունէին ոչխարի և արջառի հօտեր, ոսկի և արծաթ:

ԻՍԱՀԱԿԻ ԾՆՈՒՆԴԸ.— Օր մը երբ Աբրահամ վրանին առջին նստեր էր, տեսաւ որ երեք հրեշտակներ դէպ իր կողմը կուգան, երիտասարդ ճամբորդի երեւոյթով: Զանոնք ներս հրաւիրեց և ուտելիք հրամցուց: Անոնցմէ մէկը ըսաւ իրեն.— «Տարիէ մը քու կինդ՝

Սառա՝ զաւակ մը պիտի ունենայ, որուն անսունը իսաւ-  
հակ պիտի դնես։ Անիկա ժառանգորդը պիտի ըլլայ Աս-  
տուծոյ խոստումներուն։ Եւ իրօք, տարիէ մը ծնաւ  
Աբրահամի զաւակը՝ իսահակ։

ՍՈԴՈՄ ԵՒԳՈՄՈՐ ՔԱՂԱՔՆԵՐՈՒԿ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ.՝  
—Աստուած Աբրահամի յայտնեց թէ պիտի կործանէ Սո-  
դոմև Գոմոր քաղաքները. որովհետեւ անոնց բնակիչներու



Սոդոմ եւ Գոմոր քաղաքներուն կործանումք. Կովտի հեռացումք

անզգամութեան չափը անցած էր։ Աբրահամ յանցաւոր-  
ներուն համար բարեխօսեց Աստուծոյ մօտ. խնդրեց որ  
եթէ յիսուն արդար գտնուի այնտեղ, չկործանէ նոյն  
քաղաքները։ Աստուած պատասխանեց թէ այդ յիսուն  
արդարներուն համար պիտի ինսայէ նոյն քաղաքներուն։  
Աբրահամ իջաւ մինչեւ քառասուն, եռեսուն և նոյնիսկ  
մինչեւ տասնի, և Աստուած խոստացաւ նոյնիսկ տասը

հոգիի համար խնայել այդ քաղաքներուն, բայց տապարդար անգամ չգտնուեցան այնաեղ:

Աստուծոյ հրեշտակները ազգարարեցին Ղովտի, որ Սոդոմ կը բնակէր, թէ քաղաքը շուտով պիտի կործանուի, և յանձնարարեցին որ ինքը և ընտանիքը եւ բոլոր պարագաները անմիջապէս մեկնին: Ղովտ հրաւիրեց ազգականները. բայց անոնք ծաղրեցին զինքը և իր խօսքերը:

Յաջորդ առառուն կանուխ, հրեշտակները ստիպեցին Ղովտը, անոր կինը և երկու աղջիկները՝ շուտով փախչելու քաղաքէն, առանց իրենց ետին նայելու: Երբ անոնք դուրս ելան, ծծումքի և կրակի անձրեւ մը տեղալով, վառեց ոչնչացուց Սոդոմը և Գոմորը և շրջակայքաղաքները: Ղովտի կինը, արուած պատուէրին հակառակ, ետին նայելով, անմիջապէս աղէ արձանդարձաւ:

Ա.ԲՐԱՀԱՄԻ ԶՈՀԸ. — Տարիներ անցած և իսահակմեծցած էր: Աստուած Աբրահամի հաւատքը փորձելու համար ըստ անոր. — «Ա՛ռ քու մէկ հատիկ սիրելի զաւակդ, և զայն ինծի զոհ ըրէ այն լեռան վրայ որ պիտի ցուցնեմ քեզի»: Աբրահամ գիշերը ճամբայ ելաւ իսահակի հետ: Լեռան ստորոտը հասնելնուն, իսահակի ուսերուն վրայ դրաւ ողջակէզի համար պէտք եղած փայտը, և ինք ալ առաւ կրակը և սուրը: Ճամբան իսահակ հարցուց. — «Հայր, ահա կրակ և ահա փայտ. ուր է ողջակէզի ոչխարը»: — «Աստուած պիտի զըկէ, տղա՛ս», պատասխանեց Աբրահամ:

Երբ լեռան վրայ հասան, Աբրահամ սեղան մը կանգնեց. անոր վրայ շարեց փայտերը, իսահակն ալ կապելով դրաւ փայտերուն վրայ: Յետոյ սուրը վերառաւ զոհելու համար իր սիրելի զաւակը: Բայց հրեշտակ մը երեցաւ և զոչեց իրեն. — «Աբրահամ, Աբրահամ, մի զարներ զաւակդ, հիմա գիտցայ թէ զու՞ Աստուծմէ կը վախնաս, քանի որ իրեն հնագանդելու համար չխնայեցիր քու մէկ հատիկ զաւկիդ»: Աբրահամ

աշքերը վեր տռաւ, և ծառի մը ճիւղերուն մէջ խոյ մը  
տեսաւ եղջիւրներէն կախուած։ Առաւ զայն ու մոր-  
թեց իսահակին տեղ։

Աստուած նորէն կրկնեց իր ուխտը Աբրահամի հետ,



### Աբրահամ ողջակեզ կ'ընէ Բանակը

օրհնեց զայն և իր սերունդը, և խոստացաւ որ իր սե-  
րունդէն պիտի զայ աշխարհի Փրկիչը։

Աբրահամ Աստուծոյ վրայ իր հաւատքով այնքան  
նշանաւոր եղաւ, որ կոչուեցաւ հաւատացեալներու հայր,  
և Աստուած հաճոյքով ինքզինքը անուանած է Աբրա-  
համի Ասուածը։

### ԶԱԿՈԲ ԵՒ ԵՍԱԻ

ԻՍՍՀԱԿԻ ԶԱՒԱԿՆԵՐԸ. Իսահակ, որ ամուս-  
նացած էր Ռեբեկա անուն աղջկան մը հետ, երկու զա-

ւակ ունեցաւ։ Առաջինը մազոտ էր և կոչուեցաւ Եսաւ կամ Եղոմ։ Իսկ երրորդը կոչուեցաւ Յակոբ։ Տակաւին իր զաւակը ծնելին առաջ, Աստուած յայտնած էր Ռեքեկայի թէ իր զաւակներին Յակոբ, իր առաքինի կեանքով, վեր պիտի դասուի անգրանիկ եղբօրմէն։

Եսաւ լաւ որսորդ մը եղաւ, միշտ կը պտըտէր դաշտերուն և անտառներուն մէջ։ Ընդհակառակն Յակոբ կը սիրէր քաշուած ապրիլ վրանին մէջ։

ԵՍԱՒ ԿԸ ԾԱԽԵ ԻՐ ԱՆԴՐԱՆԿՈՒԹԵԱՆ ԻՐԱԿՈՒԻՆՔԸ. — Օր մը Յակոբ ոսպով ապուր կ'ուտէր, երբ Եսաւ դաշտէն եկաւ, անօթի և սաստիկ յոգնած, եւ ըսաւ Յակոբի որ ապուրէն քիչ մը տայ իրեն։

— Դուն ալ քու անգրանիկ զաւկի իրաւունքդ ինձի տուր, պատասխանեց Յակոբ։

Եսաւ սկսաւ մտածել. — «Ի՞նչ պիտի ընեմ՝ անդրանիկ զաւկի իրաւունքը. հիմա անօթութենէ կը մեռնիմ։»

Ու հաւանեցաւ իր անգրանկութեան իրաւունքը տալ Յակոբի։ Այն ատեն Յակոբ հաց և ապուր տուաւ Եսաւի, որ կերաւ, խմեց, հոգը չընելով իրաւունքը ձեռքէ հանած ըլլալը։

ԻՍԱՀԱԿ Կ'ՕՐՀՆԵ ՅԱԿՈՒՅԸ. — Յակոբ անգրանիկ զաւկի իրաւունքը ձեռք կրնար բերել հօրը օրհնութեամբը միայն։ Եւ Եսաւ, հակառակ իր երդումին, կը ուսւար միշտ հօրը օրհնութիւնը ինք ստանալ։ Իսահակ որ ծերացած էր, տեսնելով որ մահը կը մօտենայ, ուզեց անգրանիկ զաւկին տալ աստուածային խոստումներու ժառանգութիւնը։ Ուստի Եսաւը որսի զրկեց, որպէսզի այս առթիւ արուելիք խնջոյքին յարմար որս մը բերէ։

Միւս կողմէ Իսահակի կինը՝ Ռեքեկա՝ շուտով խորտիկ մը պատրաստեց. Յակոբին հազցուց Եսաւի հա-

դուսաները, ձեռքերն ու վիզը  
ծածկեց ուլի մազոս մորթով,  
որպէսզի աւելի՛ լաւ նմանի  
իր եղօրը։ Ոերեկա կը խոր-  
հէր որ իսահակ՝ աչքերը ծե-  
րութենէն տկարացած ըլլալով,  
չպիտի ճանչնայ Յակոբը, և  
անդրանիկի զաւկի օրհնութիւ-  
նը պիտի տայ անոր։ Եւ Աստ-  
ուած՝ իր թաքուն նպատակ-  
ներով թոյլատրեց որ յաջողի  
այս խաղը։



Իսահակ կ'օրինէ Յակոբը  
իմանալով շատ զայրացաւ և արցունք թափեց։ Բայց  
իր հայրը, հասկնալով որ Ոերեկա աստուածային ներ-  
շնչումով գործած էր, մերժեց տուած օրհնութիւնը  
եւ առնել։

ՅԱԿՈԲԻ ՓԱԽՈՒՍՏԸ. — ՄԵՍԻԱՅԻ ԽՈՍՏՈՒՄԸ.  
— Ոերեկա վախնալով Եսաւի վրէժինդրութենէն, հա-  
մոզեց իսահակը, որ Յակոբը Միջագետք դրկէ իր մօ-  
րեղբայր Լաբանի քով։ Յակոբ ճամբայ ելաւ, մինակը,  
ձեռքը ցուպ մը առած, և տրտում մտածումներու մատ-  
նուած՝ իր կատարելիք երկար ճամբորդութեան համար։  
Իրիկունը հասաւ տեղ մը, որ այդ օրէն ի վեր կոչուե-  
ցաւ Բեթէլ (Աստուածոյ տունը)։ Այնտեղ կանգ առաւ  
քիչ մը հանդչելու, գլխուն տակ քար մը դրաւ ու  
քնացաւ։

Երազին մէջ տեսաւ սանդուխ մը որուն մէկ ծայրը  
երկինք կը հասնէր և միւս ծայրը երկրի վրայ էր։  
Սանդուխին վերեւէն Տէրը կ'երեւէր ու կ'ըսէր. «Ես  
Աբրահամի և իսահակի Աստուածն եմ, քեզի և քու սե-

ըունդներուդ պիտի  
տամ երկիրը ուր կը  
գանուիս. բոլոր ազ-  
գերը պիտի օրհնուին  
քեզմով ու քույաջորդ-  
ներովդ»:

**ՅԱԿՈԲ ՄԻԶԱԳԵՑ-**  
**ՔԻ ՄԻԶ. — Յաջորդ**  
առտուն, իր երազէն  
քաջալերուած, Յակոր  
ճամբան շարունակեց,  
և գնաց Խառան (Մի-  
ջազետք) իր Լաբան  
մօրեղբօր քով, որ ի-  
րեն յանձնեց իր հօտե-  
րուն պահպանութիւնը,  
և տարիներ վերջ անոր  
կնութեան տուաւ իր  
երկու աղջիկները՝  
Հռաքէլ եւ Լիա:

**ՅԱԿՈԲԻ ՎԵՐԱԴԱՐՁՈ. — Յակոր** քսան տարի Մի-  
ջազետք մնաց: Աստուծոյ օրհնութիւնը կ'իջնէր Յա-  
կորի ունեցածներուն վրայ, ինչ որ Լաբանի նախանձը  
զբգուեց, ուստի Յակոր խոհեմութիւն սեպեց նորէն  
Քանանու երկիրը դառնալ:

Ճամբորդութիւնը վերջանալու մօտ, Յակոր իմա-  
ցաւ որ եսաւ չորս հարիւր հոգիով իրեն վրայ կուղայ:՝  
Յակոր վախցաւ և Աստուծոյ օգնութիւնը խնդրեց:՝  
Աստուած, անոր ապահովելու համար իր պաշտպա-  
նութիւնը, հրեշտակ մը զրկեց անոր՝ մարդու երեւոյ-  
թով, որ մինչեւ լոյս իրեն հետ կռուեցաւ ու չկրցաւ  
յաղթել: Հրեշտակը իրմէ զատուելէ առաջ ըսաւ. «Ա՛!  
Յակոր չպիտի կոչուիս, այլ Խաւայի! որ կը նշանակէ  
Աստուծմով յալբող»:

Յակոր իր երկիրը հասնելու պահուն, պատուի-



Յակորի երազը

բակներու միջոցաւ նուէքներ զրկեց Եսաւի, որ հաշտուեցաւ իրեն հետ:

**ՅԱԿՈԲԻ ԶԱՒԱԿՆԵՐԸ.** — Յակոբ տասներկու զաւակ ունեցաւ, որոնք Խսրայէլի տասներկու ցեղերուն պետերը եղան. — Ասոնք են՝ Ռուբէն, Շմաւոն, Ղեւի, Յուդա, Խսաքար, Զարուղան, Դոն, Ներթաղիմ, Գադ, Ասիր, Յովսէփ և Բենիամին:

Ասոնցմէ ամէնէն նշանաւորներն եղան՝

Յուդա, որուն ցեղը թագաւորներ տուաւ Հրեաներուն և Փրկիչը՝ բոլոր ազգերուն:

Ղեւի, որուն ցեղը խորանին ծառայութեան նուիրուեցաւ:

Յովսէփ, որուն արկածալից կեանքը կենդանի պատկեր մը եղաւ Մեսիային:

## Է. — ՅՈՎՍԷՓ ԳԵՂԵՑԻԿ

**ՅՈՎՍԷՓԻ ՏՂԱՅՈՒԹԻՒՆԸ.** — Յակոբի զաւակը՝ Յովսէփ՝ պղտիկ հասակէն նշանաւոր եղաւ իրեւ գեղցիկ, բարի և խելօք տղայ մը: Այս պատճառով հայրը միւս զաւակներէն աւելի կը սիրէր զինքը, և անոր շինած էր ծաղկեայ պատմուճան մը:

Անոր տրուած այս նախապատւութեան համար, եղբայրները կ'ատէին զինքը: Բայց ինչ որ իրենց նախանձը ծայր աստիճանին հասցուց՝ իր երկու երազները եղան, որոնք կը ցուցնէին թէ ապագային մեծ մարդ պիտի ըլլար:

**ՅՈՎՍԷՓԻ ԻՐ ԵՂԲԱՅՐՆԵՐԸՆ ԿԲ ԾԱԽՈՒԻ. — ՕՐ** մը Յակոբ ուղեց լուր առնել իր զաւակներէն, որոնք դաշտին մէջ հօտերը կը պահպանէին: Ուստի Յովսէփը դրկեց անոնց: Եղբայրները զայն տեսնելնուն ըսին. — «Անաւասիկ մեր երազատեսը կուզայ, եկէք սպաննենք զայն, և տեսնենք թէ իր երազները ինչի՝ պիտի ծառայեն:»

Ռուբէն հակառակեցաւ այս վատ գաղափարին, և  
յաջողեցաւ համոզել եղբայրները որ անապատին մէջ  
գտնուած անջուր հորի մը մէջ նետեն։ Ռուբէն միտքը  
դրած էր որ երթայ գաղտնապէս հանէ զայն հորէն, և  
հօրը վերադարձնէ։ Բայց եղբայրները, Յուդայի խոր-  
հուրդով զանիկա ծախեցին իսմայէլացի վաճառական-  
ներու, որոնք զինքը եգիպտոս տարին։



Յովսէփ կը ծախուի վաճառականներուն

Եւ Յովսէփի չար եղբայրները իրենց ոճիրը ծած-  
կելու համար, Յովսէփի պատմուձանը ուլի մը արիւ-  
նին մէջ թաթխեցին և իրենց հօրը տարին։ Ծերունին  
այս տեսնելով գոչեց. — «Ո՞հ, ասիկա Յովսէփի պատ-  
մուձանն է. Վայրի գաղան մը բզքտած է զաւակս»։

Վշտահար ծերունին քուրձ հագաւ, և երկար ատեն  
լացաւ իր զաւկին վրայ։

ՅՈՎՍԷՓ ՊԵՏԱՓՐԻՍԻ ՄՕՏ. — Յովսէփ եգիպտոս

տարուելով ծախուեցաւ Փարաւոնի դահնապես Պետափեկիսի: Իր պարկեշտութեամբը և ազնուութեամբը վըստահութիւնը գրաւեց անոր. այնպէս որ Պետափեկիս զայն իր բոլոր ծառաներուն պետը և իր ստացուածքներուն վերակացուն ըրաւ:

Բայց Յովսէփի առաքինութիւնը փորձի պիտի ենթարկուէր: Պետափեկիսի կինը փորձեց զինքը գէշութեան առաջնորդնել, բայց Յովսէփի մերժեց, ուստի վատ զրպարտութիւն մը ըրաւ անոր վրայ: Պետափեկիս հաւատալով, արքայական բանտը նետել տուաւ անմեղ Յովսէփը:

ՅՈՎՍԻՓ ԲԱՆՏԻՆ ՄԵԶ ԵՐԱԶՆԵՐ ԿԸ ՄԵԿՆԵ. — Տէրը չըեց իր հաւատարիմ ծառան, և անոր առաքինութեանց վարձատրութիւնը սկսելու համար, երազներ մեկնելու մարգարէական չնորհը տուաւ անոր: Փարաւոնի տակառապետն ու մատակարարը, որ յանցանքի համար միեւնոյն բանտին մէջ կը գտնուէին, երկուքն ալ մէյմէկ երազ տեսան, որով կը ցուցուէր անոնց ապագան: Յովսէփի մեկնեց անոնց երազները, և պատահեցաւ ճիշդ այնպէս ինչպէս որ գուշակած էր:

ՓԱՐԱՔԻՈՆԻ ԵՐԱԶՆԵՐԸ. — Աստուած, միեւնոյն գիշերուան մը մէջ երկու երազներ դրկեց Փարաւոնին, որ մեծապէս ազդուեցաւ անոնցմէ: Մէկ երազին մէջ տեսաւ եօթը գէր կովեր որ նեղոս գետէն կ'ելլէին, և կ'արածէին շրջակայ արօտներուն վրայ. յետոյ տեսաւ ուրիշ եօթը նիհար կովեր, որոնք նոյնպէս նեղոս գետէն ելան, և կերան առաջին եօթը գէր կովերը, բայց դարձեալ նիհար մնացին: Միւս երազին մէջ Փարաւոն տեսաւ միեւնոյն ցողունին վրայ ցորենի եօթը լեցուն հասկեր, որոնք յետոյ կլուեցան դարձեալ միեւնոյն ցողունէ ելած եօթը նիհար, չորցած հասկերու կողմէ:

Մէկը չկրցաւ բացատրել այս երազները: Այն ատեն Փարաւոնին տակառապետը որ բանտը գտնուած ատեն՝ ճանչցեր էր Յովսէփը, յիշեց զայն, և կանչեց պալատ: Յովսէփ սրտանց աղօթք մը ընելէ ետքը Աս-

տուծոյ, մեկնեց Փարաւոնին երազները, ըսելով թէ  
երկու երազներն ալ կ'իմացնէին թէ առատութեան  
եօթը տարիներ պիտի ըլլան, և յետոյ սաստիկ սովի  
եօթը տարիներ։ Ուստի խորհուրդ տուալ Փարաւոնին,  
որ ամբողջ Եգիպտոսի վրայ իմաստուն և ճարպիկ մէկը  
դնէ, որ հոգ տանի առատութեան եօթը տարիներուն  
մէջ հունձքին մէկ մասը ամբարելու շտեմարաններու  
մէջ սովի եօթը տարիներուն համար։

**ՅՈՎԱԷՒԹԻՆ ԲԱՐՁՐԱՅՈՒՄԸ. — Փարաւոն հիանա-**



**Յովաէփի Փարաւոնին փոխանուրդը կը դառնայ**

լով Յովաէփի իմաստութեան վրայ, գոչեց. — «Ո՞ւր  
պիտի գտնեմ ասոր նման Աստուծոյ հոգիով լեցուած  
մէկը»։ Եւ Յովաէփի ուղղելով խօսքը, ըստ. — «Քեզի՛  
կը յանձնեմ ամբողջ Եգիպտոսի խնամատարութիւնը։  
Գահս և արքայական հանգամանքս միայն բարձր պիտի  
ըլլան քեզմէ»։

Այս ըսելով, զայն պատիւներով լեցուց և իրեն փոխանորդ կարգեց, ու իր քուրմերէն մէկուն աղջկան հետ ամուսնացուց Յովսէփը, որ այս ամուսնութենէն ունեցաւ երկու զաւակ, Մանասէ և Եփրեմ:

ՅՈՎՍԷՓԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԵԳԻՊՏՈՍ Կ'ԵՐԹԱՆ.— Առատութեան եօթը տարիները շուտով անցան, և եւ կաւ սովը, որ Քանանու երկրին մէջ ալ տարածուած էր: Ուստի Յակոբ ցորեն գնելու համար Եգիպտոս զրկեց իր զաւակները, քովը պահելով միայն ամէնէն պղտիկը՝ Բենիամինը: Երբ Յովսէփ տեսաւ իր եղբայրները, ճանչցաւ զանոնք, բայց այնպէս ձեւացուց թէ զիրենք լրաես կը նկատէ:

— Տէ՛ր, պատասխանեցին անոնք. ցորեն գնելու համար միայն եկած ենք հոս. բոլորս ալ մէկ հօր զաւակ ենք, Քանանու երկրին կը բնակինք: Ամէնէն պղտիկ եղբայրը մեր հօրը քով կը գտնուի. իսկ միւսը չկայ:

— Ուրեմն, ըստ Յովսէփի, թող ձեզմէ մէկը երթայ բերէ իր պղտիկ եղբայրը. իսկ միւսները հոս պիտի բանտարկուին:

Այն աաեն անոնք սարսափահար կ'ըսէին իրարու.

— Մենք արժանի ենք այս պատիմին: Յովսէփի արիւնը վրէժ կը պոռայ:

Յովսէփի, որ թարգմանով կը խօսէր անոնց հետ, բայց կը հասկնար անոնց խօսքերը, սաստիկ յուզուեցաւ, և ուրիշ սենեակ մը քաշուեցաւ ու այնտեղ լացաւ: Յետոյ հրամայեց. որ անոնց պարկերը լեցնեն ցորենով, և իրենցմէ գաղտուկ, տուած դրամնին ալ պարկերուն մէջ զրուի: Բայց Շմաւոնը իբրեւ պատանդ վար դրաւ, ստիպելու համար միւսները որ վերադառնան դարձեալ, և միասին բերեն Բենիամինը, որ Հռաքէլի զաւակն էր իրեն նման:

Երկրորդ ՃԱՄԲՈՐԴՈՒԹԻՒՆ ԵԳԻՊՏՈՍ.— ՅՈՎՍԷՓԻ կը ՃԱՆՉՑՆէ ԻՆՔՋԻՆՔԸ:— Սովը կը սաստկանար, Եգիպտոսին բերուած ցորենը կը հատնէր: Յակոբ

ըսաւ զաւակներուն որ նորէն Եգիպտոս երթան։ Բայց  
անոնք պատասխանեցին թէ չեն կրնար երթալ առանց  
միասին տանելու Բենիամինը։ «Ինծի՛ վստահէ զայն,  
ըսաւ Յուղա, ևս երաշխաւոր կըլլամ իրեն։»

Երբ Եգիպտոս հասան, Յովսէփի գործակատարը  
փնտուեցին, անոր յանձնելու համար իրենց պարկերուն  
մէջ գտնուած դրամը։ Բայց անիկա չընդունեց յայտ-  
նելով թէ ինքը առած է դրամը։ — «Զեր ու ձեր հայ-  
րերուն Աստուածն է, աւելցուց, որ ձեր պարկերուն  
մէջ այդ դրամը գտնել տուած է։»

Այդ միջոցին Յովսէփ երեւցաւ. եղբայրները եր-  
կըրպագութիւն ըրին, և իրենց ընծաները ներկայացու-  
ցին անոր։ — «Զեր հայրը. այն բարի ծերունին որուն  
վրայ խօսած էիք ինծի, կ'ապրի՞ տակավին, ի՞նչպէս է  
առողջութիւնը» հարցուց Յովսէփ։ Եւ անոնք պատաս-  
խանեցին. — «Մեր հայրը, ձեր ծառան կ'ապրի տա-  
կաւին և առողջ է։

Յովսէփ հացկերոյթ մը տուաւ իր եղբայրներուն.  
յետոյ հրամայեց որ անոնց պարկերը ցորենով լեցուին,  
և իր արծաթ գաւաթն ալ ամենէն երիտասարդին պար-  
կին մէջ դրուի։

Հազիւ թէ Յակոբի զաւակները քաղաքէն դուրս  
ելած էին, և ահա Յովսէփ հետապնդել տուաւ զանոնք։  
Պարկերը խուզարկեցին, և արծաթ գաւաթը գտնուե-  
ցաւ Բենիամինի պարկին մէջ։

Բոլորը մէկէն Յովսէփի առջեւ տարուեցան, որ  
խիստ յանդիմանութիւններ ուղղեց անոնց։ — «Զէ՞ք  
գիտեր որ մէ՛կը չի հաւասարիր ինծի ծածուկ բաներու  
գիտութեան մէջ։ Ով որ իմ զաւաթս գողցաւ, իմ գե-  
րիս պիտի ըլլայ. դուք կրնաք տեղերնիդ երթալ։» Եւ  
Յուղա պատասխանեց. — «Մեր հայրը պիտի մեռնի,  
եթէ միասին չտանիմ այս տղան. որ Հոաքէլի զաւակն  
է ձեշդ անոր նման որ կորած է. ևս երաշխաւոր եղած  
եմ իրեն. ես թող գերի ըլլամ ձեզի, և թող անիկա  
երթայ իր եղբայրներուն հետ։»

Յովսէփ տեսնելով որ իր եղբայրները կը սիրեն իրենց հայրը, ինչպէս նաև Բենիամինը, սաստիկ յուղ ուեցաւ։ Ա՛լ չկըցաւ ինքզինքը բռնել. դուրս հանել տուաւ օտարականները, և երբ մինակ մնաց եղբայրներուն հետ, գոչեց յուղումով. — «Ես Յովսէփն եմ. կ'ապրի մեր հայրը»։ ու Բենիամինի վիզին փաթթուելով գրկեց համբուրեց զայն խանդադատանքով։ Ողջա-



Յովսէփի ինքովինքը կը նանցենէ եղբայրներուն

գուրեց նաեւ միւս եղբայրները. բարութեամբ ապահովուց զանոնք, և ըստաւ թէ Աստուծոյ կամքով եղած են բոլոր պատահածները։

ՅԱԿՈԲ ԵԳԻՊՏՈՍ Կ'ԵՐԹԱՅ. — Երբ Յակոբ տեսաւ իր զաւկին զրկած նուէրները, գոչեց. — «Քանի որ Յովսէփ կ'ապրի տակաւին, Եգիպտոս կ'երթամ և մեռնելէ առաջ զայն կը տեսնեմ»։

Յովսէփի իր հայրը ներկայացուց Փարաւոնի, որ Գեսեմի երկիրը յատկացուց Յակոբի և անոր զաւակներուն բնակութեան համար։

Ը. — Յ Ո Ւ

ՅՈՒԻ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆՆ ԵՒ ԶՈՐՈՒԹԻՒՆԸ. — Այն  
ժամանակները երբ Խորայէլացիները Եղիպտոս կը գըտ-  
նուէին, Հուսի երկրին մէջ կ'ապրէր Եսաւի սերունդէն  
Յոք անունով մէկը: Բարեպաշտ, աստուածավախ, ար-  
դար մարդ մըն էր ան, որ չարիքէն կը վախնար: Տասը  
զաւակ ունէր և բազմաթիւ ոչխարներու և արջառնե-  
րու հօտեր: Նշանաւոր էր իր հարստութեամբ և համ-  
բաւով:

Որ մը Տէրը ըսաւ Սատանային.

— Տեսա՞ր իմ Յոք ծառաս, իրեն նմանը չունի աշ-  
խարհի վրայ:

— Պարապ տեղը չէ որ Յոք ձեզի կը ծառայէ,  
պատասխանեց Սատանան, քանի որ ամէն բարիքներով  
կը լեցնէք զայն: Առէք իր ստացուածքը, և պիտի տես-  
նէք թէ պիտի անիծէ ձեզ:

Ու Տէրը պատասխանեց.

— Գնա՛, քեզի կը թողում իր բոլոր ստացուածքը,  
բայց կ'արգիլեմ իր անձին դպչելէ:

Ու Սատանան գուրս ելաւ Աստուծոյ ներկայութե-  
նէն, երթալ հարուածելու համար Յոքը:

ՅՈՒԻ ԴժբԱԽՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Միեւնոյն օր-  
ուան մէջ Յոքի բոլոր ստացուածքները և հօտերը այ-  
րեցան, ոչնչացան երկինքէն իջած կայծակներէն, կամ  
գողերէ գողցուեցան: Եւ իր զաւակները թաղուեցան  
տան փլատակներուն տակ:

Երբ այս տիսուր լուրերը իմացաւ, Յոք վիշտէն  
հանդերձները պատռեց, և գլուխը ածիլեց ու երկրպա-  
գութիւն ըրաւ՝ Աստուած պաշտելու համար: — «Աստ-  
ուած տուած էր, ըսաւ, բոլոր ունեցածներս, և ինքը  
առաւ. օքնեալ ըլլայ իր անունը»:

Սատանան սաստիկ զայրացաւ Յոքի հաւատարմու-  
թենէն. և Տիրոջմէն հրաման խնդրեց և ստացաւ անոր

մարմինը հարուածելու և նեղելու, բայց առանց անոր հոգիին դպչելու։ Անմիջապէս բարեպաշտ հաւատացեալին ամբողջ մարմինը, ոտքէն մինչեւ գլուխը վէրքերով ծածկուեցաւ։ Յոթ, աղքանոցի մը վրայ նստած և ամէն օգնութենէ զրկուած, կը ստիպուէր ի՞նք դարձանել իր վէրքերը։

Այն ատեն կինը ըստ իրեն. — Ի՞նչ, տակաւին կը շարունակե՞ս աստուածավախ մնալ. անիծէ՛ Աստուածը և մեռիր։

— Ո՞վ կին, պատասխանեց Յոթ, դուն անզգամ կնոջ մը պէս կը խօսիս. եթէ բարիքները կ'ընդունինք Աստուածմէ, ի՞նչու չընդունինք չարիքները։

ԱՍՏՈՒԱԾ ԿԸ ՎԱՐՉԱՏՐԵ. — Այս սոսկալի փորձերէն ետքը Աստուած նորէն բարի նահապետին վերադարձուց իր առողջութիւնը, և անոր տուաւ կըրկինը այն հարստութիւններուն, զորս Սատանան յափրշտակեր էր իրմէ։ Նորէն մանչ և աղջիկ տասը զաւակ ունեցաւ և երկար տարիներ ապրեցաւ, և տեսաւ իր զաւակները, թոռներն ու թոռանորդիները։

## Թ. — Մ Ո Վ Ս Է Ս

ԻՍՐԱՅԵԼԱՑԻՆԵՐԸ ԿԸ ԶԱՐՉԱՐՈՒԻԻՆ ԵԳԻՊՏՈՍԻ  
ՄԷՋ. — Յովսէփ մեռած էր Եգիպտոսի մէջ, և իր ու եղբայրներուն սերունդները կը մնային Եգիպտոս։ Երկար տարիներ անցան, և Եգիպտացիները շուտով մոռցան Յովսէփի ըրած մեծ ծառայութիւնները։ Վախով կը տեսնէին թէ Խորայէլացիները այնքան շատցած էին, որ բազմաթիւ ժողովուրդ մը կազմած և գեսեմի երկիրը լեցուցած էին։

Ուստի գերութեան վիճակի ենթարկեցին զանոնք։ Հարաչար աշխատցուցին աղիւսներ շինելու, իրենց քաղաքներն և յիշատակարանները կառուցանելու. նոյն իսկ ձեռնարկեցին Հրեայ ժողովուրդը ոչնչացնելու.

Նեղոսի ջուրերը նետել տալով անոնց բոլոր նորածին  
մասչ զաւակները:

ՄՈՎՍԵՍ ԶՈՒՐԷՆ ԱԶԱՏՈՒԱԾ. — Ղեւիի ցեղէն  
կին մը շատ գեղեցիկ մանչ մը աշխարհ բերեր էր. կը  
մեղքնար զաւակը, և չէր ուզեր գետը նետել: Երեք  
ամիսի չափ զաղտնի պահեց անոր ճնունդը, բայց տես  
նելով որ կարելի չպիտի ըլլայ ծածկել, զայն դրաւ ե-  
ղէզէ զամբիւղի մը մէջ և Նեղոս գետին եղերքը դրաւ,  
իր Մարիամ զաւկին յանձնարարելով որ հեռուէն դիտէ  
անցած դարձածը:

Քիչ ետքը, Փարաւոնի աղջիկը որ պառյտի ելած



Մովսէս ջուրէն կը հանուի

էր, գետեղերքը տեսաւ զամբիւղը, և իրեն մօտ բերել  
տուաւ: Բացաւ և տեսաւ փոքրիկ տղեկ մը որ կը ճչար:  
Յուզուելու և ըսաւ.

— Ասիկա երրայեցիի մը զաւակն է, չեմ կրնար  
թողուլ որ մեռնի:

Մարիամ, որ հեռուէն կը դիտէր, անմիջապէս մօ-

տեցաւ, և առաջարկեց որ երթայ ստնտու մը գտնէ, և իր մայրը ներկայացուց, ինչ որ ընդունուեցաւ։ Ու Մովսէս խնամուեցաւ իր մօրը կողմէն։ Երբ որ մեծաւ մայրը զինքը յանձնեց Փարաւոնին աղջկան, որ գայն իրեն հոգեգաւակ ըրաւ և Մովսէս անուանեց, այսինքն ջուրեն ազատուած։ և գայն կրթեց պալատին մէջ, եզիպատացիններու բոլոր գիտութիւնները, սորպեցնելով։

**ՄՈՎՍԵՍ ՅՈԹՈՐԻ ՄՕՏ.**— Մովսէս քառասուն տարեկան եղած էր. իմանալով իր ծագումը, օր մը հեռացաւ պալատէն և գնաց այցելել իր երրայեցի եղբայրները։ Յուզուեցաւ անոնց կրած չարչարանքներէն և զարկաւ սպաննեց եզիպտացի մը որ կը խոշտանգէր հրեայնմը, և մարմինը թաղեց աւազին տակ։ Փարաւոն զայրանալով, զինքը փնտոել կուտար. սպաննելու համար։ Մովսէս փախաւ Մաղիամու երկիրը, և անոր քուրմին Յոթորի քով ծառայութեան մտաւ. ժամանակ մը ետքը ամուսնացաւ անոր աղջկանը՝ Սեփովբայի հետ։

**ԱՅՐՈՂ ՄՈՐԵՆԻՆ.**— Օր մը Մովսէս իր հօտը ա-



նապատին խորը տարած էր մինչեւ Քորեք լեռը։ Այս տեղ Տէրը երեցաւ իրեն՝ բոցերուն մէջ մորենիի մը որ կը վառէր բայց առանց հասնելու, և ըստ իրեն։

— Ես եմ Աբրահամի, իսահակի և Յակոբի Աստուածը։ Իսրայէլի որդիներուն աղաղակը մինչեւ ինձի հասաւ, տեսայ անօնց տառապանքները։ Կ'ուզեմ քեզ Փարաւոնին դրկել, որպէսզի իմ ժողովուրդս հանես Եգիպտոսէն։

Մովսէս հնազանդեցաւ Աստուծոյ հրամանին, և Եգիպտոս դարձաւ ընտանիքին հետ։

ՄՈՎՍԵՍ ՓԱՐԱՒՈՆԻ ԱՌՋԵՒ. — Մովսէս և իր



Մովսէս Փարաւոնին առջեւ

եղբարը՝ Ահարօն, զացին Եգիպտոսի թագաւորին, և ըսին անոր։

— Տէրը կ'ըսէ ձեզի. — Թողէք որ երթայ իմ ժողովուրդս, որպէսզի զոհ մատուցանէ ինձի անապատին մէջ։

— Ո՞վ է Տէրը, ես չեմ ճանչնար զայն, պատասխանեց Փարաւոն անզգամ ձեւով մը։ Զպիտի ժողովում որ Իսրայէլի զաւակները հեռանան իմ երկրէս։

Ու հրաման տուաւ որ աւելի սաստիկ նեղեն ու շարչարեն իսրայէլացիները:

ԵԳԻՊՏՈՍԻ ՏԱՄՐ ՊԱՏԻԺՆԵՐԸ.— Ստիպելու համար Փարաւոնը որ թոյլատրէ իսրայէլացիներու մեկնումը, Աստուած Մովսէսի և Ահարօնի միջոցաւ տասը սոսկալի պատիժներու երթարկեց Եգիպտոսը: Ասոնք են.— 1. Նեղոս գետին ջուրերը արիւն դարձան: 2. Գորտեր ծածկեցին ամբողջ Եգիպտոսը: 3. Թեւաւոր պղտիկ միջատներ ելան զետնին աւագներէն և խայթեցին մարդ և անասուն: 4. Անհանդուրժելի ճանճեր յաջորդեցին այդ միջատներուն: 5. Ժանտախտ մը ոչնչացուց Եգիպտոսի անասունները: 6. Մարդիկ վէրքերով ծածկուեցան: 7. Կարկուտը աւերեց արտերը: 8. Մարախներու տարափ մը ոչնչացուց պտուղներն ու տունկերը: 9. Թանձր խաւար մը պատեց Եգիպտոսը ամբողջ երեք օր: 10. Եգիպտոսի բոլոր անդրանիկները կոտորուեցան Աստուածոյ հրեշտակին կողմէ:

ԻՄՐԱՅԷԼԱՅԻՈՑ ԵԼՔԸ ԵԳԻՊՏՈՍԵՆ.— Եգիպտոսը տասներորդ պատիժով հարուածելէ առաջ, Աստուած Մովսէսի բերնով հրամայեց իսրայէլացիներուն որ ամէն մէկ ընտանիք մէկ տարեկան գառնուկ մը մորթէ և անոր արիւնովը իր տանը գրան վրայ նշան ընէ.

— Որոշուած գիշերը, ըստ Մովսէս, գառնուկին միսը կրակի վրայ խորոված՝ պիտի ուտէք անխմոր հացով, այն է բաղարջով. ոտքի վրայ պիտի ուտէք ճամբայ ելլելու կազմ և պատրաստ. որովհետեւ Պասեմէ, Զատիկը, այն է Տիրոջ անցքը:

Եւ իրօք, որոշուած գիշերը, աւսինքն հրէից Նիսան ամսոյ 14ին Աստուածոյ հրեշտակը կոտորեց բոլոր անդրանիկ զաւակները Եգիպտացիներուն, որոնց տուներու գերեւը գառնուկի արեան նշանը չկար: Փարագան վերեւը գառնուկի արեան նշանը չկար: Թագաւոր և Եգիպտացիները սարսափահար արթնցան, որովհետեւ ամէն կողմ ցաւի աղաղակներ և հեծեծանքներ կանչեց Մովսէս լսուէին: Թագաւորը աճապարանքով կանչեց Մով-

սէսը, և ըսաւ որ անմիջապէս Եգիպտոսէն հեռացնէ Իսրայէլացիները:

**ԿԱՐՄԻՐ ԾՈՎՔՆ ԱՆՑՔԸ.** — Իսրայէլացիները որ 420 տարի մնացեր էին Եգիպտոս, անկէ մեկնած ատեն երկու միլիոննոց ժողովուրդ մը եղած էին, մէջն ըլլալով կիներն և տղաքները: Աստուծոյ հրեշտակը կ'առաջնորդէր իրենց, քալելով ցորեկը ամպէ սիւնի մը մէջէն, և զիշերը կրակէ սիւնի մը մէջէն, ցուցնելու համար այն ճամբան որուն պիտի հետեւէին:



Իսրայէլացիներուն Կարմիր ծովէն անցը

Բայց Փարաւոն շուտով զզջաց՝ Իսրայէլացիներու մեկնումը թոյլատրած ըլլալուն համար: Ուստի զօրքերը ժողվեց և սկսաւ անոնք հետապնդել, և անոնց ետեւէն հասաւ Կարմիր ծովուն եղերքը, ուր անոնք հաստատեր էին. իրենց վրանները:

Այն տագնապալի վայրկեանին մէջ, երբ մէկ կողմէ

թշնամին պիտի յարձակէր և միւս կողմէ ծովը կը զբանուէր իրենց առջեւ, Մովսէս Աստուծոյ հրամանով գաւազանը երկնցուց ծովուն վըայ. ջուրերը բաժնուեցան, և իսրայէլացիք անցան հրաշքով մը իրենց առջեւբացուած ճամբէն: Եգիպտացիներն այ հետեւեցան իսրայէլացիներուն, բայց վերջին իսրայէլացին դիմացի ցամաքը համեմելէն վերջը, Մովսէս Աստուծոյ հրամանով դարձեալ երկնցուց գաւազանը, և ջուրերը նորէն միացան, և Փարաւոնի բանակը՝ ամբողջ զօրքերով և ձիերով՝ ջուրերուն տակ մնալով խղդուեցան: Մէկ հոգի անգամ ողջ հմաց, այս սոսկալի դէպքին լուրը տանելու համար Եգիպտոս:

ՉՈՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ

**Ե Գ Ի Պ Տ Ո Ս Է Ե Լ Լ Ե Լ Ե Ն**  
**ՄԻՆՉԵՒ ԹԱԳԱԽՈՐՈՒԹԵԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԻԼ**

Ժ. — Մ Ո Վ Ս Է Ս (Շար.)

ԻՍՐԱՅԷԼԱՑԻՔ ԱՆԱՊԱՏԻՆ ՄԷջ. — Աստուածալին մէծ հրաշքի մը շնորհիւ կարմիր ծովէն անցնելէ եաքը, իսրայէլացիները երկար ատեն թափառեցան անապատին մէջ: Երբ Եգիպտոսէն իրենց միասին բերած ուտելիքը հատաւ, ժողովուրդը սկսաւ տրտնջալ Մովսէսին և Ահարօնին: «Աւելի լաւ էր որ, կ'ըսէին, Եղիպտոսի մէջ Աստուծոյ ձեռքով մեռնէինք. ինչո՞ւ մեզ այս անապատը բերիք. անօթի մեոցնելո՞ւ համար»: Այն ատեն Տէրը ըսաւ Մովսէսին. «Իմացայ իսրայէլի որդիներուն տրտունջը. ըսէք իրենց. — Այս իրի կոն միւս պիտի ուտէք, և վաղն առառ պիտի կշտա-

նաք հացով. և այն ատեն պիտի գիտնաք թէ ես եմ  
ձեր Տէր Աստուածը»:

Իրիկուան դէմ բազմաթիւ լորամարգիներ ինկան  
դաշտին վրայ, և յաջորդ առտուն երկիրը ծածկուած  
գտնուեցաւ տեսակ մը ձերմակ հատիկներով, որոնք  
ալիւրի և մեղրի համը ունէին: Իսրայէլացիները զար-

մացած գոչեցին  
ման հու, այսինքն  
«ի՞նչ է աս», ատկէ  
անոր անունը մնաց  
մանանայ: «Ասիկա  
այն հացն է որ  
Աստուած ձեզի  
կուտայ, ամէն  
մարդու համար ո-  
րոշ չափ մը առէք  
ատկէ», պատուի-  
րեց Մովսէս:



Իսրայէլացիք մանանայ կը ժողվեն:

Քառասուն տա-  
րի իսրայէլացիները թափառե-

ցան անապատին մէջ, և այդ մանանայով ապրեցան:  
Ամէն առաւօտ երկինքէն կ'իջնէր և կը նմանէր ձմեռ-  
ուան ձերմակ սառած ցողի: Պէտք էր առտուն կանուխ  
ժողվել զայն. որովհետեւ արեւու առաջին ճառագայթ-  
ներուն կը հալէր: Շարաթ օրերը չէր տեղար, բայց  
նախորդ օրը կը կին չափով մը ժողվէին անկէ, և միայն  
այդ օրը չէր աւրուիր:

Իսրայէլացիները անապատին մէջ ջուր աչ չգտնե-  
լով արտնջացին: Մովսէս Աստուծոյ աղօթեց, և անոր  
հրամանով գաւազանը ժայռի մը զարկաւ ուրկէ առաջ  
ջուր ցայտեց:

ՍԻՆԱՅԻ ՕՐԻՆԱՏՈՒՈՒԹԻՒՆԸ. — Եգիպտոսէն ել-  
լելէ իբր երեք ամիս ետքը, իսրայէլացիները հասան

Սինա լերան ստորոտը։ Աստուած Մովսէսը լերան վրայ կանչեց, և անոր հրամայեց՝ լսել ժողովուրդին. — «Այսօր և վաղը սրբուեցէք և մաքրուեցէք, և երրորդ օրը պատրաստ եղէք, որովհետեւ Սինա լերան վրայ պիտի իջնեմ»։

Երրորդ օրուան առառումներ լսուեցան և փայլատակումներ տեսնուեցան. թանձր ծուխ մը պատեց լեռը. խորհրդաւոր փողի մը ձայնը կը լսուէր աղմկալից։ Այն ատեն որոստումներու և փայլատակումներու մէջն կը լսուէր Աստուծոյ ձայնը, որ կուտար՝

## ՏԱՄՆԱԲԱՆԵԱՅ ՊԱՏՈՒԻՐԱՆԸ

1. Ես եմ քու ուր Աստուածդդ, ինձմէ ուրիշ Աստուած չունենա:

2. Կուոք շշինե՞՝ ոչ երկինքին մէջ, ոչ երկրի վրայ, և ոչ ալ երկրին տակի ջուրերուն մէջ եղած բաներուն նմանութիւնը, և զանոնք չպաշտես։

3. Տիրոջր, քու Աստուծոյդ անունը պարապ տեղը բերանդ չառաւ։

4. Ցիշէ շաբաթ օրը և սուրբ պահէ. վեց օր աշխատէ և հօթներորդ օրը, որ Աստուծոյ է, հանգիստ րըէ և անոր նուիրէ։

5. Պատուէ քու հայրդ ու մայրդ որ երկար կեանք ունենա:

6. Սպանութիւն մի՛ ըներ:

7. Գէշութիւն մի՛ ըներ:

8. Գողութիւն մի՛ ըներ:

9. Ընկերիդ դէմ սուտ վկայութիւն մի՛ ըներ։



Աստուած կրուտայ տանիաբանեայ պատուիրանը

**10. Քու ընկերիդ տանր, արտին կամ ուրիշ ունեցածին աչք մի՛ տնկեր։**

Խարայէլացիները սարսափահար եղած էին և լեռնէն հեռու կը կենացին, ու Մովսէսի ըսին. — «Դո՛ւն խօսէ մեզի, և մտիկ կ'ընենք. որովհետեւ երբ Աստուած մեզի խօսի, կը վախնանք որ կը մեռնինք։»

Մովսէս ապահովցուց անոնք. և յետոյ ելաւ Սինա լեռը, ուր Աստուած ինքինքը զգալի կ'ընէր։ Մովսէս քառասուն օր և քառասուն գիշեր լերան վրայ մնաց, առանց ուտելու կամ խմելու։ Աստուած անոր հրամաններ տուաւ՝ Վկայութեան խորանը շինելու, քահանաներու պաշտօնին, և աստուածապաշտական ծէսերու վրայ, և վերջապէս երկու քարէ տախտակներ տուաւ, որոնց վրայ ինքն իսկ արձանագրած էր ՏԱՄՆԱԲԱՆԵԱՅ ՊԱՏՈՒԻՐԱՆՆԵՐԸ, որոնք բարօյական օրենքին հիմք կազմեն։

ԱՍԿԻ ՀՈՐԹԸ. — Ժողովուրդը՝ Մովսէսի այնքան  
երկար ատեն լեռան վրայ մնալէն մտահոգուած՝ Ահա-  
րոնի շուրջը հաւաքուեցաւ և ըսաւ. «Մեզի աստուած-  
ներ շինէ որ մեր առջեւէն երթան. որովհետեւ չգիտենք  
թէ ինչ եղաւ Մովսէս որ մեզ եզիպտոսէն հանեց»։  
Ահարօն տկարութիւնը ունեցաւ անոնց ստիպումներուն  
առջեւ տեղի տալու, և Ոսկի Հորթ մը շինեց անոնց։  
Այն ատեն Աստուած ըսաւ Մովսէսի. — «Լեռնէն վար  
իջիր, որովհետեւ Խրայէլացիները հեռացան այն ճամ-  
բէն զոր դուն ի-  
բենց ցուցուցիր»։

Մովսէս վար իջ-  
նելուն տեսաւ Ոս-  
կի Հորթը, որուն  
շուրջը կը պարէր  
ժողովուրդը։ Ար-  
դար զայրոյթով  
մը համակուած,  
Մովսէս գետինը  
ձգեց ձեռքը գրա-  
նուած օրէնքի  
տախտակները, ո-  
րոնք կոտրուե-  
ցան։ Յետոյ ջախջախեց փոշիի վերածեց անոնց կուռ-  
քը, և թափեց այն ջուրին մէջ զոր կը խմէր ժողո-  
վուրդը։

Յետոյ Մովսէս հրամայեց Ղեւիի ցեղին, — որ Աս-  
տուծոյ հաւատարեմ մնացած էր —, կոտրել կոապաշ-  
տութեան մէջ ինկողները։ Անոնք իրեք հազար հո-  
գի կոտրըցին։

ՕՐԷՆՔԻ ԵՐԿՐՈՐԴ ՏԱԽՏԱԿՆԵՐԸ. — Ոսկի Հորթը  
պաշտողներու պատժուելէն ետքը, Մովսէս՝ Աստուծոյ  
հրամանով երկունոր քարէ տախտակներ շինեց՝ կոտ-  
րուածներուն յար և նման, և տարաւ Մինա լեռը։ Ա-  
ռաջուան նման քառասուն օր և քառասուն գիշեր



Ոսկի հորթ

Մովսէս այնտեղ մնաց: Երբ վար իջաւ, դէմքը շրջապատռած էր լուսաւոր ճառագայթներով, որ իր վրայ մնացած էին Աստուծոյ հետ խօսակցելէն: Միասին կը բերէր նոր քարէ տախտակները, որոնց վրայ Աստուծոծ նորէն քանդակած էր իր օրէնքները:

ՎկԱՅՈՒԹԵԱՆ ԽՈՐԱԿՆԸ. — Մովսէս Աստուծոյ հրամանին համաձայն շինեց Վկայութեան Խորանը. Շարժուն տաճար մըն էր, ընդարձակ վրան մը, հազուագիւտ մորթերով և թանկագին կերպամներով շինուած: Մէջտեղէն վարագոյր մը երկու մասի կը բաժնէր զայն: Դուրսի մասը կը կոչուէր սրբութիւն, իսկ ներսի մասը՝ սրբութիւն սրբոց:

ՈՒԽՏԻ ՏԱՊԱՆԱԿԸ. — Մովսէս շինեց նաև Ուխտի Տապանակը, որ թանկագին փայտէ շինուած մնտուկ



Ուխտի Տապանակը

ունէր: Աստուծած կը յայտնուէր հոն և իր պատգամները կուտար: Մէջը գրուած էին Օրէնքի երկու տախտակները, աման մըն ալ մանանայ ոսկի սափորով, և Սհարօնի գաւաղանը:

ՀՐԵԱԿԱՆ ՏՕՆԵՐ. — Աստուծոյ հրամանով, Մովսէս ծէսեր և արարողութիւններ սահմանեց, որոնք

մըն էր, ներսէն և գուրսէն ոսկի տերեւներով ծածկուած: Կափարիշինվըրայ թեւատարած հրեշտակներ շինուած էին. երկութիւն կէս գրկաչափ երկայնութիւն եւ մէկուկէս գրկաչափ լայնութիւն եւ բարձրութիւն

պիտի կատարուէին Վկայութեան Խորանին մէջ։ Ծէսերու զլխաւորն էր կենդանիներու զոհը որ մեղքի քաւութեան համար պիտի կատարուէր։

Խորայէլացիները ամէն տարի կը կատարէին նաև չորս զլխաւոր տօներ։

Զատիկը կամ Պասեիը, որ յիշատակն էր Խորայէլացւոց Եղիպատոսէ ելլելուն և կը տեւէր ութ օր։

Պենտէկոսէի տօնը, որ զրուած էր ի յիշատակ Սինայի օրինատութեան։

Տաղաւարաց տօնը, որ կը յիշեցնէր Խորայէլացւոց անտապատին մէջ անցուցած վրանաբնակ կեանքը։ Տաղաւար կը նշանակէ խրճիթ, վրան։

Քառութեալ տօնը, Աստուծոյ թողութիւնը խնդրելու համար բոլոր ժողովրդեան մեղքերուն։

**ԱՀԱՐՈՆԻ ՕՇՈՒՄԸ.** — Ամբողջ Դեւիի ցեղը Աստուծոյ ծառայութեան նույիրուեցաւ։ Աստուծոյ հրամանով, Մովսէս Ահարօնը և անոր զաւակները ընտրեց քահանայապետական պաշտօն կատարելու, և զանոնք օծեց սուրբ իւղով։ Այս առթիւ երկինքն իջած կրակ մը այրեց լափեց այն ողջակէզը, զոր Մովսէս ըրած էր Աստուծոյ։ Այս կրակը միշտ պէտք է պահպանուէր խորանին վրայ։

**ՄՈՎՍԵՍԻ ՄԱՀԸ.** Խորայէլացիները Սինայէն մեկնելէ ետքը քառասուն տարի թափառեցան անտապատին մէջ։ իրենց պատիժ իրենց շարունակական արտաւնչներուն և ըմբոստութիւններուն։

Իրենց թափառումներու միջոցին, Աստուծած զանոնք անգամ մըն ալ պատժեց թունաւոր օձեր զրկելով, որոնք շատ մարդ մեռցուցին։ Մովսէս դարձեալ գիմեց աստուածային գթութեան, և անոր հրամանով պղինձէ օձ մը շինեց ու զաւաղանի մը ծայրը բարձրացրեց։ Թունաւոր օձէն խայթուողները երբ այդ պղինձէ օձին նայէին, անսիջապէս կը բժշկուէին։ Քառասուն տարին լրանալէ ետքը Խորայէլացիք



### Մովսէսի ժիմած օնք

Եկան բնակեցան Քահանու Երկրին սահմաններուն մօտ,  
որ իրենց խոստացուած երկիրն էր:

Այնտեղ էր որ իր իմաստութեամբ և առաքինութեամբ հոչակաւոր այդ անձը՝ Մովսէս՝ ժողովուրդին տալէ ետքը բարեպաշտութեան և աստուածալաշտութեան հայրական խրատներ, իր հոգին աւանդեց Աստուծոյ, Նաբաւ լեռան վրայ, որուն բարձունքէն կըրցած էր տեսնել իր ազգին խոստացուած Քահանու Երկրին գեղեցիկ տեսարանները: Այնքան բարեբեր էր այդ Երկիրը, որ սովորութիւն դարձած էր ըսել թէ կաթ և մեղք կը բխի:

Աստուծոյ հրամանով Մովսէս իրեն յաջորդ նշանակած էր իսրայէլի որդիներէն Յեսու:

## ԺԱ. — ՅԵՍՈՒ

**ՅՈՐԴԱՆԱՆԵՆ ԱՆՑՔԸ.** — Մովսէսի յաջորդը, Յեսու, շարունակեց ժողովուրդը առաջնորդել գէպի Քանան՝ Աւետեաց երկիրը, ուր հասնելու համար պէտք էր անցնիլ Յորդանան գետին խորունկ ջուրերէն։ Յեսու ազդարարեց Խորայէլացիներուն՝ պատրաստ գանուիլ անկէ անցնելու։ — «Սրբուեցէք, մաքրուեցէք, ըստ, որովհետեւ Տէրը վաղը ձեր աշքին առջեւ պիտի կրկնէ այն հրաշքները զորս զործած է ձեր եգիպտոսէ ելլելէն ի վեր։»

Առջեւէն կ'երթար Ուխտի Տապանակը, զոր կը կրէին քահանաները։ Երբ գետին եզերքը հասան, աշխաղողմի ջուրերը կանգ առին որպէս թէ կախուած մնացին։ մինչ ձախակողմի ջուրերը հոսեցան գացին Մեռեալ ծովը, այնպէս որ գետին չօր յատակը երեւցաւ։ Այս հրաշքը տեւեց որչափ ատեն որ Ուխտի Տապանակը գետին մէջ մնաց, և ժողովուրդը հանգիստ անցաւ միւս կողմը։

**ԵՐԻՔՈՎ ՔԱՂԱՔԻՆ ԳՐԱՀԻՌԻՄԸ.** — Յորդանանէ անցնելէն ետքը Խորայէլացիները հանգիպեցան երիշով պարսպապատ քաղաքին։ Յեսու Աստուծոյ հրամանով եօթն օր իր բանակը դարձուց քաղաքին բոլորտիքը, տապանակը մէկտեղ առած, և փողեր հնչեցնելով։ Եօթներորդ օրը քաղաքին ամուր պարիսպները կործանեցան և Խորայէլացիք առանց ընդդիմութեան գրաւեցին քաղաքը։

Քիչ յետոյ Քանանու թագաւորները պատերազմեցան Խորայէլացիներուն հետ. բայց Յեսու Աստուծոյ վրայ վստահութեամբ լիցուն, յարձակեցաւ թշնամիներուն վրայ և ցըռուեց զանոնք։ Այս պատերազմներու միջոցին Աստուծուած իր հզօր պաշտպանութիւնը ընծայեց զանազան հրաշքներով, և թշնամիներու բանակը կատարեալ պարտութեան մատնուեցաւ։

Եւ այսպէս, Յեսու տիրեց ամբողջ Քանանու երկը թին, զոր բաժնեց Խորայէլի տասներկու ցեղերուն: Այս երկիրը այժմ կը կոչուի Պաղեսին:

Յեսու խոր ծերութեան մէջ մեռաւ խաղաղութեամբ. ամբողջ ժողովուրդը ողբաց անոր մահը:

## ԺԲ. — ԴԱՏԱԿՈՐՆԵՐ

Յեսուի մահէն ետքը տարիներ անցան. քանի՛ կ'անհետանային Մովսէսի և Յեսուի օրով ապրող սերունդները, որոնք այնքան հրաշքներու տկանատես եղերէին, Խորայէլացիները հետզհետէ կը մոռնային անոնց օրէնքներու իմաստուն խրանները: Խնամիական կապեր կը հաստատէին զիրենիք շրջապատող կռապաշտ ազգերու հետ, և անոնց նման կռւռք կը շինէին. եւ այսպէս՝ կ'իյնային ապուշ կռապաշտութեան մը մէջ: Աստուած զանոնք պատճելու համար մատնեց իրենց թշնամիներուն ձեռքը, որոնք եօթն անգամ գերի ըրին զանոնք:

Բայց Խորայէլացիք յետոյ կը զգային իրենց սխալը ու կը զզջային, և Աստուած զթալով անոնց վրայ, կը ներէր և ազատարարներ կը զրկէր անոնց, որոնք Դասաւորներ կը կոչուէին, և ժողովուրդը կը կառավարէին Աստուածոյ օրէնքներուն համաձայն:

Տասնեւհինգ զատաւորներ իրարու յաջորդեցին, որոնցմէ ամէնէն նշանաւորներն եղան Գեղէոն, Յեփթայէ, Սամփասոն, Հեղի և Ամուէլ:

ԳԵԴԻՈՆ.— Աստուածոյ ժողովուրդը այնքան շատ մեղքեր գործեց, որ Տէրը զանոնք պատճելու համար մատնեց Մաղիամացւոց ձեռքը: Եօթը տարի շարունակ կ աւերէին և չքաւորութեան կը մատնէին անոնց երկիրը: Աստուած, մեղքնալով հեծեծանքներու ենթարկուած իր ժողովուրդին, Գեղէոնը հանեց, և անոր հրամայեց ազատել իր ժողովուրդը. Գեղէոն, Խոնարհ հոգիով,

աստուածային հրաշքներ տեսնելէ ետքը միայն համարձակեցաւ ստանձնել այդ պաշտօնը։ Եւ այս նպատակով երեսուն հազար հոգինոց բանակ մը հաւաքեց։ Բայց Աստուած փափաքելով որ Խորայէլացիք միայն իր պաշտպանութեան պարտական ըլլան, Գեղէոնի հրամայեց որ վախկոտները ճամբէ։ Այն ատեն բանակին մէջ տասը հազար հոգի միայն մնացին.

— Այդ ալ շատ է, հրամայեց Աստուած՝ հրեշտակին բերնով։ Պինուորներդ առուակի մը քով առաջնորդէ, և մօտդ պահէ անոնք միայն որ իրենց ափովը ջուր կը խմեն, առանց կանգ առնելու։

Եւ այս կերպով երեք հարիւր հոգի միայն մնացին Գեղէոնի քով։

Գեղէոն այս երեք հարիւր հոգիին տուաւ փողեր, և հողէ սափորներ, որոնց մէջ վառուած ջահեր գրուած էին։ Գիշերուան մութին անոնք լուռ մտան Մագիամացւոց բանակին մէջ, և Գեղէոնի մէկ նշանին վրայ, բոլորը մէկէն սափորները կոտրտեցին, փողերը հնչեցին, և ջահերը երեւան հանեցին պօպալով։

— Աստուծոյ և Գեղէոնի սուրբը։

Զահերուն լոյսը, փողերուն աղմուկը, և մանաւանդ սարսափը որուն մատնեց Աստուած Մագիամացիները, այնպիսի խառնակութիւն մը առաջ բերին անոնց բանակին մէջ, որ բոլորը ինքզինքնին գորաւոր բանակէ մը պաշարուած կարծելով, անկարդ, անկանոն փախան և ցրուեցան, իրար ջարդելով։

ՅԵՓԹԱՅԵ. — Փղշտացիները և Ամմոնացիները կը ՅԵՓԹԱՅԵ. — Խորայէլացիները։ Այդ ժամանակուան Դաշտարէին Խորայէլացիները։ Այդ ժամանակուան Դաշտարէին Խորայէլացիները առուուր ՅԵՓԹԱՅԵ քալեց անոնց վրայ, և ցիրուցան տաւորը՝ ՅԵՓԹԱՅԵ քալեց անոնց վրայ, բայց այս յաջողութիւնը շատ ըրաւ անոնց բանակը։ Բայց այս յաջողութիւնը շատ սուղի նստաւ և արցունք թափել տուաւ իրեն։ Որովհետեւ անխոհեմաբար ուխտ ըրած էր որ եթէ յաղթանակ շահի, Աստուծոյ զոհ մատուցանէ վերադարձին նաև շահի, Աստուծոյ զոհ մատուցանէ վերադարձին կողը։

Յեփթայէ երբ կը մօտենար Մասփայի, տեսաւ իր  
աղջիկը որ վազելով զինք դիմաւորելու կուգար՝ փողե-  
րու ուրախ ձայնով։ Այս տեսնելուն, գժբախտ հայրը  
պատռեց հագուստները վիշտէն. բայց աղջիկը, խնդի-  
րը իմանալուն, հօրմէն երկու ամիս միջոց խնդրեց իր  
ճակատագրին ենթարկուելու, և այդ պայմանաժամկէն  
ետքը յանձնուեցաւ հօրը ձեռքը, որ իր ուխտը կա-  
տարեց։

**ՍԱՄՓՍՈՒՆ.** — Իսրայէլի գատաւորներուն մէջ  
Սամփսոն նշանաւոր եղաւ իր ուժով։ Տամնելութ տաշ-  
րեկան հասակին առաջին փորձը տուաւ իր ուժին,  
կղակէն բռնելով և պատռաելով ուժեղ առիւծ մը որ  
կ'ուզէր զինքը յօշոտել։

Ասոր օրովն ալ Փղտացիները կը նեղէին Իսրայէ-  
լացիները, որ իրենց իշխանութեան տակ ինկած էին։  
Անգամ մը թշնամանուելով Փղտացիներէն, երեք հա-  
րիւր աղուէներ բռնեց և անոնց պոչին կապելով վառ-  
ուած ջահեր, արձակեց Փղտացիներու արտերուն մէջ,  
ուր հրդեհը վառեց ոչնչացուց անոնց ցորեններն ու այ-  
գիները։

Փղտացիները, զայրացած, բռնեցին Սամփսոնը և  
հաստ չուաններով կապեցին։ Բայց մեծ զարմացումի  
ենթարկուեցան, երբ տեսան որ Սամփսոն կտրեց չուան-  
ները. և յետոյ իշու ծնօտ մը գտնելով գետինէն, առաւ  
և իբրեւ զէնք գործածեց, ու հազար Փղտացի սպան-  
նեց և մնացեալներն ալ փախուստի մասնեց։

Ուրիշ ատեն մը երբ Սամփսոն Գազա քաղաքը կը  
գտնուէր, Փղտացիները ամուր մը փակեցին քաղաքին  
դուռները։ Սամփսոն շատ գիւրութեամբ քակեց վեր-  
ցուց քաղաքին զոյգ գուռները, և մերձակայ լեռան մը  
վրայ տարաւ, իր թշնամիներուն մէջէն անցնելուի։

Փղտացիները, տեսնելով որ Սամփսոնն կը յաջողի-  
միշտ խոյս առաջ իրենց ձեռքէն, մեծ գումար մը խոռ-  
տացան Տալիլա անուն կնոջ մը, որ ուեէ միջոցաւ յաջո-  
ղի իմանալ թէ ուրիշ կուդայ անոր ուժը և ի՞նչ կերպով

կարելի է անոր յաղթել։ Սամփսոն տկարութիւնը ունեցաւ անոր յայտնելու թէ իր ուժը մազերուն մէջ է, և եթէ մազերը կտրեն, բացարձակապէս տկար պիտի մնայ։ Տալիւա, այս իմանալուն, կտրեց Սամփսոնի մազերը՝ երբ կը քնանար ան, և յետոյ յանձնեց Փղշտացիներուն, որոնք անոր աչքերը փորեցին, և դատապարտեցին ջաղացքի մը քարը դարձնելու գաղալի մէջ։

Եւ սակայն շաբաթներ և ամիսներ անցնելով Սամփսոնի մազերը բուսան և ուժերը տեղը եկան նորէն։ Տօնական օր մը, երբ Փղշտացիները հանդէս սարքած էին իրենց Դաքոն կուռքին ի պատիւ, Սամփսոնը իրենց կուատունը տարին, անոր դժբախտութիւնը ծաղրելու համար։ Սամփսոն որ տակաւին ինքզինքը իր ժողովուրդին պաշտպանը կը նկատէր, խնդրեց որ զինքը տանին երկու սիւներու մէջտեղ որոնց վրայ հաստատուած էր շէնքը։ Այն ատեն Սամփսոն Աստուծոյ օգնութիւնը խնդրեց, և սիւները ցնցեց ուժգին ըսելով։ «Թո՛ղ ես ալ մեռնիմ Փղշտացիներուն հետ։» Շէնքը փլաւ և Սամփսոն ալ մեռաւ փլատակներուն տակ, երեք հազար փղշտացիներս հետ, որոնք ազգին ամէնէն նշանաւոր անձերն էին։

Հեղի եի ՍՍ.ՄՈՒԿԻԼ. — Սամփսոնէն ետքը իսրայէլացւոց գատաւոր եղաւ Հեղի, որ արգէն անոնց քահանայապետն էր։ Ակնածելի անձ մըն էր իր տարիքով և բարեպաշտութեամբ։ Բայց իր քաղցր բնաւորութիւնը, որ մինչեւ տկարութեան աստիճանին համելու չափ շեշտուած էր, պատճառ եղաւ իր դժբախտութեան։ Ժողովուրդը կը տրանջար անոր զաւակներուն անկարգութիւններէն, բայց ինք կը բաւականանար թեթեւ յանդիմանութիւններ ուղղելով անոնց։ Բայց անոնք շէնքովուիր, կը շարունակէին իրենց ապօրինութիւնները, և աւելի յանցաւոր կը գառնալին։

Այդ ժամանակները ծնաւ Սամուէլ։ Անոր մայրը, Աննա, երկար ժամանակէ ի վեր ուխտ ըրած և խընդ-

բած էր Աստուծմէ, այնպէս որ ծնելէն առաջ Աստուծուցոյ նուիրեց զայն. և գրեթէ երեք տարեկան հասակին Հեղիի յանձնեց, որպէսզի վկայութեան խորանին մէջ ամէն օր Աստուծոյ ծառայութեան նուիրուի:

Գիշեր մը երբ Սամուէլ կը քնանար Աստուծոյ տառ ճարին մէջ, Հեղիի սենեակին մօտիկ, լսեց որ զինքը կը կանչեն: Աստուծոյ ձայնն էր որ զինք կը կանչէր, բայց Սամուէլ կարծեց որ Հեղի է: Անմիջապէս անոր մօտեցաւ:

— Ահաւասիկ եկայ, զի՞ս կանչեցիք:

— Ոչ, ես քեզ չկանչեցի, պատասխանեց Հեղի, գնա՛, քնացիր:

Տղան հազիւ թէ քնացած էր, երբ նորէն լսեց որ զինք կը կանչեն. նորէն գնաց Հեղիի, որ միեւնոյն պատասխանը տուաւ:

Երրորդ անգամ գարձեալ լսուեցաւ ձայնը, և Հեղի հասկնալով որ այդ ձայնը Աստուծոյ կողմէ կուգար, որ կ'ուզէր ո և է պատգամ մը հաղորդել, ըստ Սամուէլի.

— Գնա՛, տղաս, և եթէ անգամ մըն ալ կանչուիս, պատասխանէ. «Խօսեցէք Տէր, ձեր ծառան մտիկ կ'ընէ:»

Սամուէլ չորրորդ անգամ կանչուեցաւ, և ճիշդ այն պատասխանը տուաւ, ինչ որ պատուիրեր էր Հեղի: Այն ատեն Տէրը յայտնեղ թէ մեծ դժբախտութիւններ պիտի գան իսրայէլի դլխուն:

Եւ յիրաւի, քիչ ժամանակ ետքը, իսրայէլացիները յաղթուեցան Փղշտացիներէն, Հեղիի երկու զաւակները սպաննուեցան, և Ռւխտի Տապանակը թշնամին ձեռքը մնաց:

Հեղի երբ այս աղէտին լուրը առաւ, կոնսակի վրայ աթոռէն ինկաւ և գլուխը ջախչախուեցաւ:

ԻՄՐԱՅԻԼԱՅԻՆԵՐԸ ԹԱԳԱԼՈՐ Կ'ՈՒԽԵՆ. — Հեղիի մահէն ետքը Սամուէլ դատաւոր եղաւ իսրայէլացիներուն, և այդ պաշտօնը վարեց իմաստութեամբ և Աստուծոյ օրհնութիւնը հրաւիրեց ժողովուրդին վրայ:

Փղտացիք աեսնելով որ Տապանակը իրենց քով  
պահած միջոցին չարաչար կը պատժուին և իրենց  
կուռքերը կը կործանին, պարտաւորուեցան ետ դրկել  
զայն:

Բայց Սամուէլ երբ ծերացաւ, իսրայէլացւոց բար-  
գաւաճումը կանգ առաւ: Որովհետեւ իր դատաւորա-  
կան պաշտօնը մասամբ յանձնած էր երկու զաւակնե-  
րուն, որոնք հետեւող չեղան իրենց հօրը առաքինու-  
թեան: Իրենց գէշ վարմունքը մղեց իսրայէլացիները  
որ թագաւոր մը խնդրեն: Ծերեր եկան դտան Սամուէլը  
և ըսին անոր.

— Զաւակներդ քու ճամբէդ չեն քալեր, ուրեմն  
թագաւոր մը դիր մեր վրայ, ինչպէս ունին միւս ազ-  
գերը, որպէսզի կառավարէ մեզ:

Այս պահանջը անհաճոյ եկաւ Սամուէլի, ուստի  
աղօթքով Տիրոջը դիմեց. ու Տէրը հրամայեց.

— Մտի՛կ ըրէ ժողովուրդին ձայնին:

## ԺԴ.— Հ Ռ Ո Ւ Թ

Դատաւորներու իշխանութեան ժամանակ Բեթղե-  
հէմի մէջ կ'ապրէին Եղիմելեք անուն մարդ մը և իր  
կինը՝ Նոյեմի, որոնք սովի պատճառով ստիպուեցան  
Մովաբացւոց երկիրը գաղթել: Այստեղ ունեցան Հռովթ  
անուն հարս մը: Բայց շատ չանցած Նոյեմի դժբախ-  
տութիւնն ունեցաւ կորսնցնելու իր ամուսինը և երկու  
մանչ զաւակները. ուստի փափաքեցաւ իր հայրենիքը՝  
Բեթղեհէմ դառնալ:

Հռովթ տեսնելով իր կեսուրը՝ Նոյեմին՝ խեղճ ու  
վիշտէն ընկճուած վիճակի մէջ, չուզեց զայն մինակ  
թողուլ.

— Ես ալ հետդ պիտի գամ ուր որ երթաս, ըսաւ.  
քու ազգդ իմ ազգս պիտի ըլլայ, քու Աստուածդ իմ  
Աստուածս, մահը միայն զիս պիտի բաժնէ քեզմէ:

Անոնք Բեթղեհէմ հասան հունձքի ժամանակ: Աղքատ ըլլալով, Հռութ գնաց արտերուն մէջ հասկ ժողվելու: Արդ, այն արտը որուն մէջ հասկ կը ժողվէր Հռութ, կը պատկանէր Բոռսի, որ հարուստ մարդ մըն էր, և մօտիկ ազգական Նոյեմիի: Իմանալով ինչ որ Հռութ կ'ընէր իր կեսուրին համար, գաղտնապէս հրամայեց իր հնձողներուն՝ որ աւելորդ հասկեր ձգեն արտին մէջ, որպէսզի Հռութ աւելի հասկ ժողվել կընայ:

Եւ երբ հունձքը վերջացաւ, Բոռս զգածուած Մովաբացի կնոջ ազնուութենէն, ամուսնացաւ անոր հետ: Այդ ամուսնութենէն ունեցաւ զաւակ մը՝ Ովբեթ, որ մեծ հայրը եղաւ Դաւիթ թագաւորին:

### ՃՐԿՎԵՐՈՐԴ ՇՐՋԱՆ

## ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԷՆ ՄԻՆՉԵՒ ԵՐԿՈՒԻՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ

### ԺԴ.— ՍԱԿՈՒՂ

Սամուէլ որ միեւնոյն ատեն քահանայապետ եւ մարգարէ էր, լուռ կը սպասէր որ Աստուած իրեն ցուցնէ այն անձը զոր Խարայէլի թագաւոր պիտի նշանակէր:

Արդ, պատահեցաւ որ կիս անուն մարդու մը որպին, Սաւուղ, ծառայի մը հետ մէկտեղ կը պտտէր գաշտին մէջ, փնտուելու համար կորսնցուցած էշերը: Շատ մը անօգուտ պտոյտներէ ետքը, Սաւուղ որոշեց երթալ Սամուէլի հարցնել: Քաղաք մտնելու ատեն

մարգարէն կը յառաջանար, Աստուծոյ զոհ մատուցանելու համար։ Եւ Աստուած ըսաւ Սամուէլի.

— Ահա՛ այն մարդը զոր ընտրեցի իմ ժողովուրդիս թագաւոր ըլլալու համար։

Սամուէլ մեծ յարգանքով ընդունեց Սաւուղը, և յաջորդ օրը անոր ընկերացաւ քաղաքէն դուրս, և մինչ ծառան իրենց առջեւէն կ'երթար, իւղի պղտիկ շիշ մը առաւ, այդ իւղով օծեց Սաւուղի գլուխը, և զայն ողջագուրեց ըսելով.

— Տէրը այս օծումով քեզ իշխան կ'ընէ իր ժառանգութեան. զուք անոր ժողովուրդը պիտի ազատէք թշնամիներուն ձեռքէն։

**ՍՍ.ԻՈՒՂ. Թ.ԱԳԱԽՈՐԾՈՎԻ** կը ՀՌԶԱԿՈՒԻՒ. — Աստուծոյ ընտրութիւնը իմացնելու համար, Սամուէլ ժողովուրդը հաւաքեց Մասփա։ Բայց երկար տաեն փնտուեցին Սաւուղը, որովհետեւ հօրը տանը մէջ պահուած էր։ Երբ որ բերին, տեսնուեցաւ որ իր հասակը բարձր էր բոլոր զինք շրջապատողներէն։ Սամուէլ ներբողներով ներկայացուց Սաւուղը ժողովուրդին, որ «Կեցցէ՛ թագաւորը» պոռաց։

Իր թագաւորութեան առաջին տարիներուն մէջ Սաւուղ փայլուն յաղթանակներ տարաւ նախ Ամմոնացիներուն և յետոյ Փղտացիներուն վրայ։ Աւս վերջին յաղթութիւնը շահուեցաւ Սաւուղի զաւակ Յովսաթանի շնորհիւ, որ յանդուգն ծրագիր մը պատրաստած էր, և միմիայն իր կապսանակրին ընկերակցութեամբ գիշեր տաեն մտաւ թշնամի բանակը, և անվախ քաջութեամբ սարսափի և շփոթութեան մատնեց Փղտացիները։ Սաւուղ իր զինուորներով շուտով հասաւ, և արիւնալի պատերազմ մը մղելով, վերջնական պարտութեան մատնեց թշնամիները։

**ՍՍ.ԻՈՒՂԻ ԱՆՀՆԱԶԱՆԴԱՐԻՒԹԻՒՆՆԵՐԸ.** — Բայց Սաւուղ այդ պատերազմի միջոցին յանդիմանուեցաւ Սամուէլէն. որովհետեւ Սաւուղ, առանց Սամուէլի

սպասելու ինք զո՞հ մատոյց քահանայապետին տեղ,  
որով անոր իրաւունքը յափշտակած կ'ըլլար:

Սաւուղ ուրիշ անգամ ալ անհնազանդ գտնուեցաւ:  
Քսան տարիէ ի վեր կը թագաւորէր, երբ տիրոջ  
հրամանով պատերազմի ելաւ Ամաղեկացիներուն դէմ,  
և ջարդեց, կոտորեց թշնամիները, և անոնց թագաւորը  
գերի առաւ: Բայց, հակառակ Աստուծոյ հրամանին,  
թշնամիէն առած աւարին լաւագոյն մասը իրեն պահեց:

Աստուած բարկացաւ Սաւուղի այս ընթացքէն, և  
ըստ Սամուէլի:

— Ես զզացի Սաւուղը ժողովուրդիս թագաւոր  
ընելուս համար, որովհետեւ հաւատարիմ չգտնուեցաւ  
իմ հրամաններուս կատարումին միջոցին:

Սամուէլ շատ վիշտ զգաց և մինչեւ լոյս աղօթեց  
Աստուծոյ:

ԴԱԻԹ. ԹԱԳԱՒՈՐ Կ'ՕՇՈՒԻ. — Տէրը ըստ Սա-  
մուէլի. — «Լեցուր իւղի եղիւրը, և գնա՛ Բեթղեհէմ  
Յեսսէի մօտ, որուն զաւակներէն մէկուն պիտի ըն-  
ծայեմ թագաւորական թագը»: Յեսսէ, որ Ովեէթի զա-  
ւակն էր, յաջորդաբար ներկայացուց իր եօթը զաւակ-  
ները: Բայց ատոնցմէ մէ՛ կն ալ չընտրուեցաւ: Ասոր  
վրայ կանչուեցաւ վերջին զաւակը՝ Դաւիթ՝ տասնհինդ  
տարեկան պատանի մը, խարտեաշ և գեղեցիկ տեսքով:

Եւ Տէրը ըստ Սամուէլի. — Ահաւասիկ ասիկա,  
ընտրեցի. ասիկա՛ պիտի օծես թագաւոր:

Սամուէլ անմիջապէս առաւ իւղով լեցուն եղիւրը,  
և Դաւիթը օծեց իր եղբայրներուն մէջտեղ:

Այս վայրկեանին Աստուծոյ հոգին հեռացաւ Սա-  
ւուղէն և հանգչեցաւ Դաւիթի վրայ:

ԴԱԻԹ. ՍԱԻՈՒՂԻ ՄՕՏ. — Սաւուղ այն ժամանա-  
կէն ետքը չար ոգիին մատնուած էր, և երբեմն եր-  
բեմն տագնապներ կ'ունենար, զոր երաժշտութիւնը  
միայն կընար մեղմացնել: Դաւիթ որ ճարտար քնա-  
րահար մըն էր, թագաւորին մօտ կանչուեցաւ, սփո-



Սամուել Գաւիթը կ'օծէ

փելու համար անոր տառապանքները։ Այն օրէն ետքը Սաւող համակրեցաւ Դաւիթի, և իր ծառայութեան մէջ առաւ զայն։

ԴԱՀԻԹ. ԵՒ ԳՈՂԻԱԹ. — Փղտացիները նորէն յարձակեցան հսրայէլացւոց վրայ։ Այդ կռիւի միջոցին Գողիաթ անուն հսկայ մարդ մը քառասուն օր շաբունակ առառու իրիկուն կուգար, արհամարհանքով կը պօռար հսրայէլացիներուն, թշնամանելով Սաւուզի բանակը.

— Զեր մէջէն ո՞վ կը համարձակի ինծի հետ կը ու-  
նի՞:

Սաւուղ խոստացած էր իր աղջիկը կնութեան տալ  
այն մարդուն որ կը համարձակի Գողիաթի հետ չափուիլ։  
Տեսնելով և լսելով Գողիաթի ըրած թշնամանք-

ները, Դաւիթ ներկայացաւ Սաւուղի՝ արտօնութիւն ստանալու համար Գողիաթի դէմ կռուելու.

— Ես գարժուած եմ, ըստ, հետապնդելու, ցըր-ուելու և յոշոտելու այն արջերն և առիւծները որոնք կռուգան կը յարձակին իմ հօտիս վրայ. Իսրայէլի եղած ամօթը և անարգանքը պիտի լուամ Փղտացիներու ա-րիւնին մէջ:

Դաւիթ առաւ իր հովուական ցուպը, նաև հեղե-



#### Դաւիթ կ'սպաննել Գողիարը

զատին մէջէն հինգ հատ յղկուած քարեր, և պարաս-տիկն ալ առած, ելաւ թշնամիին դէմ:

Գողիաթ զայն տեսնելով պօռաց.

— Ես շո՞ւն եմ որ իմ վրայ դաւազսնով կռուգաս-եկո՞ւր, մօտեցիր որ մարմինդ կերակուր ընեմ գիշա-տիչ թոշուններու և անասուններու:

— Դուն իմ վրայ կռուգաս սուրով, նիզակով եւ վահանով, պատասխանեց Դաւիթ, բայց ես կռուգամ քեզի՛ բանակներու Տիրոջը անունով, որ պիտի պատժէ

քու ամբարտաւանութիւնդ և հայհոյանքներդ, և քեզ  
պիտի մատնէ իմ ձեռքս, որպէսզի ամբողջ երկիրը գիտ-  
նայ և ճանչնայ իսրայէլի Աստուածը:

Միեւնոյն ատեն Դաւիթ պարաստիկով արձակեց  
քար մը որ գնաց մխուեցաւ Գողիաթի ճակախն, եւ  
հսկան երեսի վրայ գետին ինկաւ: Դաւիթ անոր մօտ  
վազեց, և բռնելով իր ոսոփին ծանր գլուխը, կտրեց  
զայն և յաղթանակով բերաւ իսրայէլի բանակը:

Այս մահը սարսափ ձգեց Փղտացիներուն մէջ, ո-  
րոնք ցըուեցան և իսրայէլացիները ջարդ մը տուին  
անոնց:

ՍՍ.ԻՈՒՒ. ՆԱԽԱՆՁԼ ԴԱՒԻԹԻ ԴԵՄ. — Այս փայ-  
լուն յաղթանակին վրայ ժողովուրդը խանդավառ ցոյ-  
ցեր կ'ընէր Դաւիթի: Կիները զայն կը դիմաւորէին ներ-  
բողի երգերով և նուազներով:

— Սաւուղ հազար Փղտացի սպաննեց, Դաւիթ՝  
սար հազար, կը գոչէին:

Այս գովեստները գրգռեցին Սաւուղի նախանձն և  
ատելութիւնը: Այսպէս, Սաւուղ փորձեց երկու անգամ  
գեղարդով սպաննել Դաւիթը, մինչ այս վերջինը քնար  
կը զարնէր: Բայց երկու անգամուն ալ Դաւիթ կրցաւ  
ազատիլ անոր հարուածներէն:

Յովսաթան, Սաւուղի որդին, բնաւ համամիտ չէր  
հօրը հալածանքներուն, և կը պաշտպանէր Դաւիթը  
զոր շատ կը սիրէր:

ԴԱՒԻԹԻ ՎԵՀԱՆՁՆՈՒԹԻՒՆ. — Սաւուղ միշտ կը  
հալածէր Դաւիթը՝ իր զօրքերու գլուխը անցած: Պա-  
տահեցաւ որ օր մը, Սաւուղ, սաստիկ յոգնած, մի-  
նակը եկաւ քնացաւ քարայրի մը մէջ, ուր պահուըտած  
էր Դաւիթ իր ընկերներով: Ասոնք յորդորեցին Դաւիթը  
որ իր թշնամին մեղնէ և ձեռքէն ազատի: Դաւիթ վե-  
սոր իր թշնամին մեղնէ և ձեռքէն ազատի: Դաւիթ վե-  
սոր իր թշնամին մերժեց, և բաւականացաւ անոր քղանցքին  
ծայրէն կտրելով:

Ուրիշ անգամ մը Դաւիթ, առանց նշմարուելու,  
յաջողեցաւ մտնել Սաւուղի վրանը ուր կը քնանար ան:

կրնար մեռցնել զայն, բայց չըրաւ, և այս անգամ ալ բաւականացաւ անոր գեղարդը և ջուրի կուժը առնելով.

— Աստուած չընէ որ ես Աստուծոյ Օծեալին վրայ ձեռք վերցնեմ, կ'ըսէք Դաւիթ:

Յետոյ գնաց մօտակայ բարձունքի մը վրայ, և պօ-  
ռաց Սաւուղի զօրավարներին Արեններին.

— Այսպէ՞ս կը պաշտպանես քու տէրդ. տե՛ս, գի-  
շեր ատեն մէկը բանակ մտած և տիրոջդ գեղարդը և  
կուժն ալ առած է:

Սաւուղ վերջապէս հոչակեց Դաւիթի անմեղութիւ-  
նը, և խոստացաւ ա՛լ չհալածել զայն:

ՍԱՀՈՒՂԻ ՄԱՀԼ.— Սամուէլ մեռած էր, և Սա-  
ւուղի մահն ալ մօտ էր: Փղշտացիները իրենց բոլոր  
ուժովը նորէն յարձակեցան Խորայէլացւոց վրայ: Սա-  
ւուղ կորսնցուցած էր իր բարոյական ուժն ու քաջու-  
թիւնը, որովհետեւ Տէրը լքած էր զինքը: Խորայէլա-  
ցիները յաղթուեցան, Սաւուղի որդին, Յովսաթան,  
ինկաւ պատերազմի դաշտին վրայ: Խոկ Սաւուղ որ  
վիրաւորուած էր, թշնամիին ձեռքը գերի չիյնալու հա-  
մար, իր գեղարդին վրայ իյնալով ինքզինքը մեռցուց:

Դաւիթ այս գոյժին վրայ առատ արցունք թափեց,  
և ողբ յօրինեց Սաւուղի և Յովսաթանի վրայ, որուն  
հետ կապուած էր մեծ բարեկամութեամբ:

### ԺԵ. — ԴԱՒԻԹ

ԴԱՀԻՒԹ. ԹԱԳԱՀՈՐ ԿԸ ՀՐՋԱԿՈՒԻՒ. — Սաւուղի  
մահէն ետքը Յուղայի ցեղը եկաւ հպատակութիւն յայտ-  
նեց Դաւիթի: Եօթը տարի վերջը Սաւուղի վերջին զա-  
ւակն ալ մեռնելով, բոլոր ցեղերն ալ Քերրոն եկան,  
և հպատակեցան Դաւիթի, որ նորէն թագաւոր օծուե-  
ցաւ, և հոչակուեցաւ միակ վեհապետը Աստուծու ժո-  
ղովուրդին, Սամուէլի խոստումին համաձայն, որ իրեն  
եղեր էր քսան տարի առաջ:

Եօթը տարի թագաւորելէ ետքը Քերրոնի մէջ, Դաշ-  
տիթ որոշեց զբաւել Երուսաղէմը, և վնատելով Յերու-  
սաղիները, այնտեղ հաստատեց իր գահը Յարձակմամբ  
դրաւեց Սիոն լեռան վրայ շինուած անոնց մայրաքա-  
ղաքը, և այնտեղ շինել տուաւ փառաւոր պալատ մը:

Ուխտի Տապանակը Սաւուզի որդի Արենադափի  
քով մնացած էր Սաւուզի թագաւորութեան ընթացքին:  
Դաւիթ իր պալատին մէջ շքեղ տաղաւար մը շինել  
տուաւ՝ հոն հաստատելու համար Տապանակը, որուն  
փոխադրութիւնը մեծ հանդիսաւորութեամբ կատար-  
ուեցաւ: Դաւիթ, պարզ Ղեւտացիի մը պէս հազուած,  
անոր առջեւէն կ'երթար նուիրական երգեր երգերով:

ԴԱԻԻԹԻ ՄԵՂԲԵՐԸ ԵՒ ԶՂՋՈՒՄԸ.— Իր թագա-  
ւորութեան ընթացքին, մինչ ձոխութեան և ծուլու-  
թեան մէջ կ'ապրէր, Դաւիթ փորձութեան մասնուե-  
ցաւ: Ուզեց ամուսնանալ Բերսաբէի հետ, որ իր ա-  
մէնէն քաջ սպաներէն մէկուն: Ուրիշի կինն էր: Դաւ-  
իթ իր յանցանքը շատ աւելի ծանրացուց, հրամայե-  
լով որ Ուրիան զրկեն պատերազմին ամէնէն վտան-  
գաւոր մէկ կէտին վրայ, և թողուն որ սպաննուի թըշ-  
նամիներուն կողմէ:

Այն ժամանակները կ'ապրէր Նաթան անուն մար-  
դարէ մը, որ լսելով Դաւիթի ոճիրները, ծանրապէս  
կըսամբեց զայն: Դաւիթ շատ զգածուեցաւ իրեն եղած  
յանդիմանութենէն, դառն կերպով զղաց, «Աստուծոյ  
դէմ մեղք գործեցի» գոչելով: Երկար ատեն ապաշխա-  
րեց, և գրեց իր աննման Սաղմանները, որոնք կը կար-  
դացուին եկեղեցիին մէջ, մանաւանդ Ոլորմեա՛ ինձ Աս-  
տածած սաղմոսը, որ կը կարդացուի ապաշխարութեան  
օրերուն:

Աստուած ընդունեց անոր անկեղծ ապաշխարու-  
թիւնը, և Նաթան մարգարէին բերնով ըսաւ անոր.—  
«Մահուամբ չպիտի պատժեմ քեզի, բայց դժբախտու-  
թիւնը պիտի գայ քու գերդաստանիդ վրայ, որովհետեւ

առիթ տուիր Տէրովը թշնամիներուն՝ հայհոյելու սոր դէմ:

ԱԲԻՍՈՂՈՄԻ ԱՊՍԱՄԲՈՒԹԻՒՆԸ ԵԿ ՄԱՀՅԻ, ԲԵՐՍԱԲԷԽՆ ծնած առաջին զաւակը մեռաւ, որմէ գաւիթ սաստիկ վիշտ զգաց: Ատոր յաջորդեց ուրիշ վիշտ մը: Միւս զաւակը՝ Աբիսողոմ ապստամբեցաւ հօրը դէմ, իրեն կողմը շահելով բազմաթիւ կուսակիցներ, գահէն վար իջեցնելու համար Դաւիթը:

Դաւիթ այս լուրին վրայ հեռացաւ Երուսաղէմէն, որովհետեւ չուզեց պատերազմիլ զաւակին հետ: Իր զինւորներուն պետ կարգեց Յովաբ զօրավարը, և պատուիրեց որ խնայեն Աբիսողոմի և չսպաննեն զայն:

Բուռն կոիւ մը մղուեցաւ Եփրայիմի անտառին մէջ, և յաղթուեցաւ Աբիսողոմի բանակը, թէեւ շատ աւելի բազմաթիւ զօրքեր ունէր:

Աբիսողոմ փախչիլ ուզեց. բայց երբ կաղնիի ծառի մը տակէն կանցնէր, իր ծայր աստիճան երկայն մարը ճիւղերուն կառչեցան, ու մինչ հեծած ջորին կը շարունակէր քալել, ինքը կախուած մնաց ծառէն, առանց կարենալու ապատուիլ:

Դաւիթի զօրավարը, Յովաբ, մոռնալով Աբիսողոմին խնայելու համար Դաւիթի ըրած յանձնաբարութիւնը, նիզակի երեք հարուածներով ծակեց անոր սիրալ և սպաննեց զայն:

Իր ըմբոսա զաւակին մահը իմանալով Դաւիթ աղի արցունքներ թափեց, և իր վիշտին մէջ գոչեց.

— Ինչո՞ւ իմ կեանքս քեզի համար չեմ կընար տալ, զաւակս:

ԴԱՒԻԹԻ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԸ.— Դաւիթ ուզիւ պատերազմներ ալ մղեց յաջորդութեամբ՝ Փղշտացինեւուն դէմ: Շահած յաղթութիւններուն չնորհիւ ընդակակուեցաւ երկիրը, և երկար տարիներ ապահովուեցաւ ժողովրդեան խաղաղ բարգաւաճումը:

Երբ Դաւիթ զգաց թէ մահը կը մօտենայ, իր Առաւակը թագաւոր հոչակեց, և ժողովուրդին

ներկայութեանը թագաւոր օծել տուաւ զայն քահանաւ  
յապետին:

Յետոյ իմաստուն խրատներ տուաւ իր զաւկին,  
պետութեան գործերը վարելու համար, եւ պատուի-  
րեց անոր՝ Երուսաղէմի մէջ փառաւոր Տաճար մը կանգ-  
նել Աստուծոյ: Մեռաւ եօթանասուն տարեկան (1000  
Ք. Ա.):

## ԺԶ. — ՍՈՂՈՄՈՆ

**ՍՈՂՈՄՈՆ** ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԿԸ ԽՆԴՐԵ ԱՍՏՈՒԾ-  
ՄԵ. — Դաւիթի մահէն հաքը, Աստուած Երազին մէջ  
երեւցաւ Սողոմոնի և ըսաւ անոր.

— Ուզէ ինչ որ կը փափաքիս, և պիտի տամ  
քեզի:

— Տէր իմ, պատասխանեց Սողոմոն, որ այն ատեն  
հազիւ տամնեւութ տարեկան էր. քու բարիքներովդ  
լեցուցիր իմ հայրս՝ Դաւիթը, և զիս անոր գահին վրայ  
նստեցուցիր. բայց ես տղայ մըն եմ տակաւին մեծ  
ժողովուրդի մը մէջ. տուր ինծի խոնարհ սիրտ մը և  
իմաստութիւն, որպէսզի կարող ըլլամ որոշելու բարին  
և չարը:

Սողոմոնի ինսդրանքը հաճոյ եղաւ Աստուծոյ, որ  
պատասխանեց.

— Քանի որ դուն փառք և հարստութիւն չուզե-  
ցիր, այլ իմաստութիւն՝ բարին ու չարը որոշելու հա-  
մար, քեզի կուտամ այդ թանկազին պարզեւը, և կա-  
ւելցնեմ քու չխնդրածդ ալ, այն է փառք և հարս-  
տութիւն:

**ՍՈՂՈՄՈՆԻ ԴԱՏԱՍՏԱՆՆԲ. — Սողոմոն** շատ չան-  
ցած առիթ ունեցաւ յայտնելու Աստուծոյ տուած ի-  
մաստութիւնը:

Երկու կիներ միասին կը բնակէին, և երկու նո-  
րածին զաւակներ ունէին: Տղոցը մէկը գիշերը մեռած

— 62 —  
ըլլալով, մայրը ողջ տղեկը առաւ, և անոր տեղ դրաւ  
իր մեռած զաւակը:

Ասոր վրայ կռիւ մը ծագեցաւ երկու կիներուն  
մէջտեղ, և խնդիրը Սողոմոնի դատաստանին յանձ  
նուեցաւ:

Ու է վկայ չկար, և անկարելի կ'երեւար հասկնալ  
թէ ողջ տղեկը մայրերէն որո՞ւն կը պատկանի:  
Ճշմարտութիւնը երեւան հանելու համար Սողոմոն,



Սողոմոնի դատաստանը

երկու կիներուն ըսածներն ալ լսելէ ետքը, հրամայեց  
իր թիկնապահներէն մէկուն.

— Սուր մը առէք և երկու կտոր ըրէք ողջ տղան,  
և տուէք երկու կիներուն:

Կեղծ մայրը հաւանեցաւ այս բաժանումին: Բոյց  
ճշմարիտ մայրը սաստիկ յուզուելով պօռաց.

— Կը պաղատիմ, Տէր իմ, մի սպաննէք զաւակա-

հոդ չէ, այս կնոջ տուէք, բաւական է որ ողջ մնայ:  
— Ահա՛ բուն մայրը, ըստ Սողոմոնի՝ կնոջ անկեղծ  
ձիշէն ազգուած, իրեն տուէք տղան:

Ամէն մարդ հիացաւ թագաւորին իմաստութեան  
վրայ:

ՏԱՅԱՐԻՆ ՇԻՆՈՒԹԻՒՆԸ.— ՍՈՂՈՄՈՆԻ ՓԱՌՔԸ.

— ՍՈՂՈՄՈՆԻ ՄԱՀԼ.— Սողոմոն իր իշխանութեան  
չորրորդ տարին, սկսաւ շինել տալ այն տաճարը, զոր  
Դաւիթ՝ իր հայրը՝ պատուիրած էր կառուցանել՝ Աս-  
տուծոյ փառքին համար: Եօթնուկէս տարի տեւեց  
կառուցումը այդ շքեղ շէնքին, որ աշխարհի հրաշա-  
լիքներէն մէկը եղած է: Տաճարին շինութիւնը եղած  
էր՝ վկայութեան խորանին յատակագծին վրայ, զոր  
Մովսէս շինած էր անապատին մէջ: Ունէր երեք տար-  
բեր մասեր: — Ներքնազաւիթ, Սրբութիւն և Սրբու-  
թիւն Սրբոց: Այս վերջինին մէջ դրուած էր Տապանակ  
Ուխտին:

Տաճարին շինութիւնը աւարտելէ ետքը, Սողոմոն  
պալատ մը շինել տուաւ իրեն համար, և ուրիշ պալատ  
մը՝ թագուհիին համար, և շքեղ շէնքերով գեղեցկացուց  
երուսաղէմը:

Դրացի երկիրներու թագաւորները Սողոմոնի բա-  
րեկամութիւնը կը փնտուէին, իր իմաստութեան մեծ  
համբաւին համար:

Սարայի թագուհին հեռաւոր երկիրներէ եկաւ ե-  
րուսաղէմ, խորհուրդ հարցնելու Սողոմոնի, և իր եր-  
կիրը դարձաւ մեծ հիացումով:

Այսպէս՝ Սողոմոն երկար տարիներ ապրեցաւ խա-  
ղաղութեան մէջ, հարստութեամբ, փառքով ու պատ-  
ռով ճոխացած:

Բայց վերջին տարիները, վայելած փառքէն և ան-  
հուն հարստութենէն հապարտացած, իր կիրքերուն գե-  
րին եղաւ: Աստուած, զայն պատժելու համար, ազդա-  
բարեց որ իր մահէն ետքը թագաւորութիւնը երկուքի  
պիտի բաժնուի:

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇՐՅԱՆ

ԹԱԳԱՀՈՐՈՒԹԵԱՆՑ ԲԱԺԱՆՈՒՄՔՆ  
ՄԻՆՉԵՒ ԲԱԲԵԼՈՆԻ ԳԵՐՈՒԹԻՒՆԸ

ԺԷ. — ԹԱԳԱՀՈՐՈՒԹԵԱՆ ԲԱԺԱՆՈՒՄԸ

Սողոմոնի մահէն ետքը, իր զաւակը՝ Ռոբովամ՝  
Սիւքեմ զնաց, ուր ժողվուած էին հսրայէլացիները,  
զայն թագաւոր ընտրելու համար։ Յերոբովամ, Սողո-  
մոնի նախկին պաշտօնան, ժողովուրդին գլուխն ան-  
ցած, եկաւ իրմէ խնդրելու որ թեթեւցնէ հօրը կող-  
մէ զրուած ծանր լուծը, որպէսզի ժողովուրդը ծա-  
ռայէ իրեն։

Ռոբովամ պատասխանեց. — Աւելի՛ պիտի ծան-  
րացնեմ հօրս ձեզի զրած լուծը. անիկա մտրակով կը  
զարնէր ձեզի, ես պիտի հարուածեմ երկաթէ զաւ-  
զաններով։

Այս խիստ պատասխանին վրայ ըմբռստացաւ ժո-  
ղովուրդը. հսրայէլի տասը ցեղեր անցան Յերոբովամի  
կողմը, և կազմեցին Խորայէլի բագաւորութիւնը, որուն  
մայրաքաղաքն եղան յաջորդաբար Սիւէմ, Թերսա և Սա-  
մարիա։

Իսկ Յուդայի և Բենիամինի ցեղերը հաւատարիմ  
մնացին Ռոբովամի, և Ղեւտացիներուն հետ միասին  
մազմեցին Յուդայի բագաւորութիւնը, որուն մայրաքա-  
ղաքն եղաւ միշտ երուսաղէմ։

Այսպէս, Տիրոջը պատգամին համաձայն, Սողոմո-  
նի թագաւորութիւնը երկուքի բամնուեցաւ։

իՄՐԱՅԵԼԻ ԹԱԳԱՀՈՐՈՒԹԻՒՆԸ.— Տասը ցեղերու պետը, Յերոբովամ, վախնալով որ մի գուցէ իր ժողովուրդը Երուսաղէմ Տիրոջը Տաճարին ուխտի Երթալ շարունակելով Ռոբովամի հնագանդութիւն յայտնէ, Երկու Ոսկի Հորթեր շինել առուաւ, մէկը Բեթէլի և միւսը Դան Քաղաքին մէջ, և ըսաւ իր հպատակներուն.

— Ահա՝ այն աստուածները որ ձեզ Եգիպտոսէն հանեցին. ա'լ պէտք չունիք Երուսաղէմ Երթալու:

Այսպէս, Յերոբովամ հիմը զրաւ կուապաշտութեան Խորայէլի մէջ, և իր յաջորդներն ալ չար և կուապաշտ թագաւորներ եղան:

Աստուած շատ անգամ մարգարէ կոչուած սուրբ մարդիկներ զրկեց Խորայէլի թագաւորներուն, իրենց յիշեցնելու համար ճշմարիտ Աստուծոյ պաշտամունքը. բայց այս ազգարարութիւններն անօգուտ անցան: Ընդհակառակն անոնցմէ մէկ քանիներ թչնամանեցին Աստուծոյ կողմէ զրկուած մարդիկը: Ուրիշներ ամբարըշտութիւնը այնքան առաջ տարին որ սոսկալի չարչարանքներու և մահուան մատնեցին մարգարէները: Ժողովուրդն ալ հետեւցաւ իր թագաւորներուն օրինակին, և ինկաւ խոր կուապաշտութեան մէջ:

Այս պատճառով Տէրը մերժեց այն ժողովուրդը որ իրմէ հեռացեր էր: Ասորեստանի Սաղմանասար թագաւորը արշաւեց Խորայէլի Երկիրը, գերի վարեց անորքնակիչները, և մեծ մասը տարաւ Նինուէ, Ասորեստանի մայրաքաղաքը (718 Ք. Ա.):

Խորայէլի թագաւորութիւնը 244 տարի տեւեց:

ՅՈՒԴԱՅԻ ԹԱԳԱՀՈՐՈՒԹԻՒՆԸ, որ կը բովանդակէր Յուդայի, Բենիամինի և Ղեւիի ցեղերը, հաւատակիմ մնաց Դաւիթի սերունդին: Երուսաղէմի մէջ կը գտնուէր Տաճարը ուր ամէն տարի Երրայեցիները իշենց նուէրները կը մատուցանէին Տիրոջը: Յուդայի ցեղէն պիտի գար Ան, որով պիտի օրինուեին աշխարհի բոլոր ազգերը:

Դաւիթի գերդաստանէն քսան թագաւորներ իրարու

յաջորդեցին Յուղայի թագաւորական գահին վրայ:  
Աստուց մէջէն միշտ բարեպաշտ մնացին և Աստու-  
ծոյ օրհնութեան արժանացան Յովսափիատ որ շատ մը  
փայլուն յաղթութիւններ ունեցաւ, Յովարամ որ յաղ-  
թեց Ամմոնացիններուն, և Եղեկիա որուն իշխանութեան  
օրով կ'ապրէր Եսայի մարգարէն:

Բայց Յուղայի թագաւորներն ալ հետզհետէ հեռա-  
ցան ձշմարիտ Աստուծոյ պաշտամունքէն, հակառակ  
մարգարէններու ազգարարութեանց:

Աստուած, պատճելու համար իր ժողովուրդին ա-  
պերախտութիւնը, զրկեց Բարելոնի Նաբուքոդոնոսոր  
թագաւորը, որ Երուսաղէմի վրայ քալեց և անոր տի-  
րեց: Երկու տարուան պաշարումէ մը ետքը Երուսաղէմ  
կործանեցաւ, Տաճարը հիմնայատակ քանդուեցաւ: Դա-  
վիթի քաղաքը աւերակներու կոյտ մը դարձած էր:  
Բնակիչները գերի բռնուելով Բարելոն տարուեցան  
(606 թ. Ա.), որ եօթանասուն տարի գերի մնացին:

Յուղայի թագաւորութիւնը 375 տարի տեւած էր:  
Այն ատեն է որ Երեմիա մարգարէն, Ս. Քաղաքին աւե-  
րակներուն վրայ նստած, երկեց իր նշանաւոր Ողբերը:

## ԺԹ — ԵՂԻԱ ՄԱՐԳԱՐԷ

Խորայէլի թագաւորներուն մէջ ամէնէն չար և ամ-  
բարիշտն էր Ա. Բաաբ: Ա. մուսնացած էր Յեզօբել անուն  
կուապաշտ իշխանուհիի մը հետ, և Սամարիա քաղաքին  
մէջ կուատուն մը շինել տուած էր Բահաղ կոչուած  
սուտ աստուածին համար:

Ասող օրով կ'ապրէր Եղիա մարգարէն, որ համար-  
ձակօրէն գնաց Ներկայացաւ Ա. քաաբին, յանդիմանեց  
անոր ամբարշտութիւնը, և ըսաւ անոր.

— Որովհետեւ բարկացուցիր Խորայէլի Աստուածը,  
կ'ազդարարեմ անոր անունով թէ երեք տարի կաթիլ  
մը անձըեւ չպիտի գայ,

Այն օրէն սկսեալ երկինքը փակուեցաւ, և սուկալի սով մը ծագեցաւ իսրայէլի երկրին մէջ:

Եղիա մարգարէ Աքաարի բարկութենէն խուսափելու համար գնաց անապատ քաշուեցաւ, հրաշքով ապշելով ագռաւներու միջոցաւ որ իրեն ուտելիք կը բերէին:

ԵղիԱՅԻ ՀՐԱՇՔՆԵՐԸ. — Յետոյ սուրբ մարգարէն Աստուծոյ հրամանով գնաց Սիդոնացւոց երկրին Սարեփթա քաղաքը, որուն դրան մօտիկը հանդիպեցաւ աղքատիկ այրի կնոջ մը, ուրկէ հաց և ջուր ուզեց:

— Քիչ մը ալիւր և իւղ միայն ունիմ, պատասխանեց խեղճ կինը, և եկած եմ փայտ ժողվելու, զայն եփելու և ինծի ու զաւկիս ուտելիք պատրաստելու համար: Պիտի ուտենք, և յետոյ անշուշտ պիտի մեռնինք անօթութենէ:

— Մի՛ վախնար, պատասխանեց մարգարէն, գնա՛ այդ հացը պատրաստէ և ինծի բեր. յետոյ պիտի պատրաստես նաև քեզի և զաւկիդ համար. որովհետեւ քու ալիւրդ և իւղդ չպիտի պակսի, որչափ ատեն որ սովը տեւէ:

Կինը հնագանդեցաւ. և արդարեւ անկէ ետքը ալիւրը և իւղը չպակսեցաւ իր ամանէն:

Ժամանակ մը ետքը խեղճ այրիին զաւակը մեռաւ: Եղիա, կարեկցելով խեղճ կնոջ, չերմեռանդ աղօթք մը ըրաւ, և տղան ողջնցուց:

ԵՂԻԱՅԻ ՄԱՏՈՒՑԱԾ ԶՈՀԸ. — Եղիա ուզեց համոզել իսրայէլացիները թէ ամբարշտութիւն է զոհմառուցանել Բահաղի:

Բոլոր ժողովուրդը հաւաքուած էր կարմեղա լեռան վրայ: Եղիա ըսաւ Բահաղի քուրմերուն.

— Զոհ մը առէք, դրէք ձեր կուռքին սեղանին վրայ, ես ալ ձեզի պէս պիտի ընեմ. մեզմէ ամէն մէկը իր աստուածին պիտի աղօթէ. ո՛ըս որ ընդունի զինքը պաշտողներուն աղօթքը՝ երկինքէն կրակ իշեցնելով

ողջակէզին վրայ, ան պիտի ճանչցուի միակ ճշմարիտ  
Աստուածը:

Բահաղ խուլ մնաց իր քուրմերու աղաչանքներուն,  
Եղիա կը ծաղրէր զանոնք՝ ըսելով.

— Աւելի բարձր պոռացէք. գուցէ ձեր աստուածը  
կը քնանայ, կամ ճաշի նստած է:

Անօդուտ դարձան քուրմերուն աղաղակները:

Այն ատեն Եղիա սա աղօթքը ուղղեց Աստուծու:

— Ով Տէր, Աբրահամի, իսահակի և Յակոբի Աստ-



Եղիա մարզարէ եւ Բահաղի ժուրմերը զոհ կը մատուցանեն

ուածը, ցուցուր այսօր թէ գուն ես իսրայէլի ճշմարիտ  
Աստուածը, և թէ ես քու ծառադ եմ, և քու հրամա-  
նովդ կ'ընեմ այս բոլորը:

Անմիջապէս երկինքէն կրակ իջաւ և այրեց ողջա-  
կէզը:

Այս հրաշքին վրայ, ժողովուրդը ճանչցաւ Բահաղի

քուրմերուն խաբէութիւնը. ատոնցմէ չորս հարիւր յիւսուն հոգի սպաննուեցան։ Եղիշ խոստացաւ որ սովորդադրի. ու թէեւ երկինքը պայծառ էր, Աքաարի ըստ որ տակաւին պալատ չհասած անձրեւ պիտի գայ։ Եւ արդարեւ պահ մը ետքը երկինքը ծածկուեցաւ թանձրամպերով, և առատ անձրեւ եկաւ։

ԵՂԻՄ. ՀՐԵՂԻՆ ԿԱՌՔՈՎ ԵՐԿԻՆՔ Կ'ԵԼԼԷ. — Եղիշ Աստուծոյ հրամանով իրեն աշակերտ ընտրած էր Եղիսէն։ Օր մը անոր հետ եկաւ Յորդանան գետին եզերքը։ Իր վերարկուով զարկաւ գետին ջուրերուն, որոնք բացուեցան և ճամբայ բացին երկու մարգարէներուն, որոնք քալելով անցան անոր մէջէն։

Յանկարծ տեսան հրեղէն կառք մը՝ հրեղէն ձիերով որ փոթորիկի մը պէս երկինք բարձրացուց Եղիան։ Եղիսէ հիացած կը նայէր անոր ետեւէն և կը գոչէր. «Հայր, հայր, իսրայէլի կառքը և անոր հեծեալները», մինչեւ որ կառքը աներեւոյթ եղաւ աշքէն։

Այն ատեն Եղիսէ առաւ Եղիայի վերարկուն, զոր ան վերէն իրեն վրայ ձգած էր, և ժառանգեց անոր կրկին ոգին, այսինքն մարգարէական ձիրքը և հրաշագործութեան կարողութիւնը։

ԵՂԻՄ. ՄԱՐԳԱՐԻՆ եւս Եղիայի նման հրաշագործութիւններ կատարեց։ Ան ալ Եղիայի վերարկուով զարկաւ Յորդանանի ջուրերուն, որոնք բացուեցան և իրեն ճամբայ բացին, ուրկէ անցաւ առանց ոտքերը թրջելու։

Եղիսէ Սունամացի ընտանիքէ մը հիւրընկալութիւն գտնելուն իրբեւ երախտագիտութիւն, Աստուծմէ խնդրեց որ զաւակ մը պարզեւէ այն կնոջ։ Աստուած ընդունեց խնդրանքը և զաւակ մը տուաւ. բայց ան մեռաւ պդտիկ տարիքի մէջ։ Եղիսէ ամբողջ մարմնով ծոեցաւ մեռեալին վրայ, աչքերը աչքերուն յառեց, ձեռքերը տարածեց, և մեռեալը ողջնցաւ։

Եղիսէ անզամ մըն ալ հրաշքով բժշկեց Նէեման

անուն ասորի իշխանի մը բորստութիւնը, հրամայելով  
որ երթայ Յորդանան գետին մէջ լուացուի: Եւ արդա-  
րեւ Նէեման եօթն անզամ Յորդանանի մէջ լուացուելէ  
ետքը բժշկուեցաւ:

Եղիսէ մեռնելէ ետքը, պատահեցաւ որ Խորայէլա-  
ցիները մեռել մը կը տանէին թաղելու, երբ քանի մը  
մովաբացի աւազակներ յարձակեցան անոնց վրայ: Խո-  
րայէլացիները՝ սարսափահար՝ մեռելին մարսինը ձգեցին  
Եղիսէի գերեզմանին մէջ ու փախան: Անշունչ մար-  
մինը հազիւ թէ դպած էր Եղիսէի ոսկորներուն, և ահա  
մարդը ողջնցաւ և ոտքի ելաւ:

## Ի.— ՅՈՎՆԱՆ ՄԱՐԳԱՐԷ

Այդ ժամանակները կ'ապրէր Յովսան մարգարէն,  
որ Աստուծմէ հրաման ստացաւ Նիսուէ երթալ և ժո-  
ղովուրդին ազգարարել թէ քաղաքը պիտի կործանի  
իրենց մեղքերուն համար: Մարգարէն, իրեն յանձնուած  
պաշտօնէն սարսափելով, փոխանակ հնազանդելու,  
Յոպպէէն նաւ նստաւ Թարսիս երթալու: Բայց ծովուն  
վրայ սոսկալի փոթորիկ մը փրթաւ: Նաւը ընկղմելու  
վտանգին մէջ էր: Նաւաստիները ըսին որ անպատճառ  
յանցաւոր մը կայ որ Աստուծոյ բարկութիւնը իր վրայ  
հրաւիրած է: Վիճակ ձգեցին, և վիճակը Յովսանի  
ելաւ, որ խոստովանեցաւ իր անհնազանդութիւնը, և  
հաւանեցաւ որ զինքը ծովը նետեն:

Անմիջապէս հանդարսեցաւ ծովը: Հսկայ կէտ ձուկ  
մը կլլեց Յովսանը, և երեք օր երեք գիշեր իր փորին  
մէջ պահելէ ետքը, ողջ ողջ ցամաքին վրայ նետեց:

Այն ատեն Յովսան Նիսուէ գնայ, և Աստուծոյ  
կամքին համաձայն քարոզեց թէ իրենց մեղքերուն հա-  
մար Նիսուէ քաղաքը պիտի կործանի:

Քաղաքին բնակիչները, իրենց գլուխը ունենալով  
թագաւորը, ճանչցան իրենց յանցանքն ու մեղքերը,



**Յովիան մարզաւէն ձռւկին բերենէն ելած պահուն**

անկեղծօրէն զղջում յայտնեցին, ազօթքով և ծոմ բըռնելով ապաշխարեցին, և Աստուած իր անհուն գթութեամբը և ողորմութեամբը ներեց անոնց, և Նինուէ քաղաքը ազատ մնաց կործանումէ:

**ԻԱ. — ՏՈՎՔԻՑ**

ՏՈՎՔԻՑԻ ԲԱՐԵՊԱՇՏՈՒԹԻՒՆԸ. — Խորայէլի թափառութեան կործանման օրերուն կ'ապրէք Տովքիթ, որուն յուզիչ պատմութիւնը՝ Յորի պատմութեան նման՝ կը պարզէ վշտահար արդար մարդու մը համակերպութիւնը, որ իր դժբախտութեանց մէջ չի կորպնցներ ապագայ կեանքի մը յոյսը:

Ուրիշ գերիներու հետ տարուելով Նինուէ, Տովքիթ մերժեց հետեւիլ Մովսէսի օրէնքին հակառակ եղող սովորութիւններու, և յաջողեցաւ շնորհ գտնել Սաղմանասարի առջեւ։ Տովքիթ ատիկա օգտագործեց՝ իր եղբայրներուն բարիք ընելու համար միայն։ Խեղճերը կը սնուցանէք, առանց տոկոսի փոխ կուտար կարօւեալներուն, և մասնաւոր հոգ կը տանէք մեռեները

թաղելու, ինչ որ արդիլուած էր Սաղմանասարի յա-  
ջորդին կողմէ, որ խիստ թշնամութեամբ կը վարուէլ  
հսրայէլացիներուն հետ։ Տովբիթ կը շարունակէր սա-  
կայն իր անձնուէլ բարեգործութիւնները, և մեռել-  
ները կը թաղէր գաղտնապէս։

Տովբիթի Աջքերը կը ԿՈՒՐՆԱՆ. — Օր մը երբ  
Տովբիթ յոգնած կը քնանար պատի մը տակ, թոշուն-  
ներու բոյնէ մը ծիծեռնակ մը ծրտեց անոր աչքերուն  
մէջ, և բարի մարդը կոյր եղաւ։ Տովբիթ չտրտնջաց-  
ընաւ, և իր գժրախտութեան մէջ պահեց սրտին խա-  
ղաղութիւնը։ Աստուած թոյլատրած էր որ գժրախ-  
տութեան ենթարկուի այս բարի մարդը, որպէս զի ա-  
նոր համբերութիւնը և առաքինութիւնը օրինակ ըլլան  
ուրիշներուն։ Եւ իրօք, Տովբիթ հաւատարիմ մնաց իր  
կրօնքին։ Վեհանձն և առատաձեռն էր հարստութեան  
ժամանակ. համբերող եղաւ նեղութեան մէջ, — քանի  
որ թագաւորը զայն պատժելու համար զբաւած էր ա-  
նոր ինչքերը, — և անխախտ պահեց իր վստահութիւնը  
Աստուծոյ վրայ։

ՏՈՒԲԻՒՅԻ ՃԱՄԲՈՐԴՈՒԹԻՒՆԸ. — Տովբիթ կար-  
ծելով որ մահը մօտ է, քովը կանչեց իր որդին՝ Տու-  
բիա, և անոր տալէ ետքը աստուածպաշտութեան և  
բարեգործութեան խրատներ, իմացուց որ Մարաց հե-  
ռաւոր երկիրը բնակող Գաբրայէլ անուն հսրայէլացիի  
մը կարեւոր գումար մը փոխ տուած էր ժամանակաւ,  
պատուիրեց որ երթայ անկէ ուզէ այդ գումարը, և  
աւելցուց որ այդ երկար ճամբորդութեան համար մ-  
ուաշնորդ մը գտնէ իրեն։

Տղան գուրս ելաւ, և հանդիպեցաւ շատ գեղեցիկ  
երիտասարդի մը, որուն քղանցքը վեր առնուած էր  
գոտիով մը, կարծես կազմ և պատրաստ ճամբորդելու։  
Ռափայէլ հրեշտակն էր, զոր Աստուած զրկեր էր՝ Տու-  
բիան առաջնորդելու համար։ Տուրիա չգիտէր ասիկա,  
բարեւեց զայն, և հարցուց թէ գիտէ՞ Մարաց երկիրը

— Քանի՛ անգամներ ճամբորդած եմ հոն, և հիւր մացած եմ Գաբրայէլի տանը մէջ, պատասխանեց հրեշտակը:

Տովքիթ շատ ուրախ եղաւ այս հանդիպումէն, և իր հօրը մօտ հրաւիրեց երիտասարդը, որ քաջալերեց Տովքիթը և աւետեց թէ աչքերը պիտի տեսնեն նորէն:

— Մի՛ վախնաք, ըստ, քաջառողջ վիճակի մէջ պիտի տանիմ և բերեմ ձեր զաւակը:



Տովքիա ջուրէն կը բառէ ձուկը

Առաջին գիշերը երբ Տիգրիս գետին եղերքը հասան, Տովքիա ուզեց ոտքերը լուալ գետին մէջ: Յանկարծ աղաղակ մը արձակեց, տեսնելով վիթխարի ձուկ մը որ իր վրայ կուգար, կարծես զի՞նքը լափելու համար:

— Մի՛ վախնար, բոնէ և քեղի քաշէ զայն, ըստ հրեշտակը:

Տովքիա հետեւեցաւ արուած խորհուրդին, և ձուկը

ծովեղերք քաշեց։ Եւ, դարձեալ հրեշտակին խորհուրդով, հանեց անոր սիրտը, լեարդն ու լեղին, որոնք կընային գեղ ըլլալ։

ՏՈՒԲԻԱ. Կ'ԱՄՈՒԽՆԱՆԱՅ ՌԱԿՈՒԵԼԻ ԱՂՋԿԱՆ  
ՀԵՏ. — Օրերով քալելէ ետքը, երկու ճամբորդները  
հասան Մարատանի մայրաքաղաքը՝ Եկբատան, ուր  
մեծ ուրախութեամբ ընդունուեցան Տովբիթի ազգական  
Ռակուէլէն, որ Սառա անունով մէկ հատիկ աղջիկ մը  
ունէր։ Այս աղջիկը եօթն անգամ ամուսնացած էր,  
բայց ամէն անգամուն ալ փեսաները հարսնիքին յա-  
ջորդ գիշերը մեռած էին. և ասոր համար ան շատ  
տիսուր էր։ Հրեշտակը խորհուրդ տուաւ Տուրբիային,  
որ Սառայի հետ ամուսնանայ։ Ծնողքը կը վարանէին,  
որովհետեւ կը մեղքնային տղան. բայց հրեշտակը ա-  
պահովցուց իրենք, ըսելով.

— Մի՛ վախնաք ձեր զաւակը տալու այս բարե-  
պաշտ երիտասարդին. անիկա ասոր յատկացուած է,  
ու այս պատճառով է որ ուրիշ ու և մէկը չկրցաւ ա-  
նոր ամուսին ըլլալ։

Ամուսնութիւնը կատարուեցաւ, և Տուրբիա՝ հրեշ-  
տակին խորհուրդով՝ ձուկին լեարդը կրակին մէջ ձգեց  
և ծխեց, որով կրցաւ մահէն ազատուիլ։

Տուրբիա տասնեւհինգ օր մնաց Ռակուէլի տունը։  
Այդ միջոցին հրեշտակը առանձին գնաց Գաբայէլի, և  
անիկ առնելով Տովբիթի պահանջած գումարը, վերա-  
դարձաւ Տուրբիայի քով։

Քանի մը օր ետքը, Ռակուէլ ունեցած ինչքին կէսը  
իր աղջկան Սառայի տուաւ, և հարս ու փեսայ օժիտ-  
ներով և նուէրներով լեցուած, գորովալի ողջագու-  
րումներով հեռացան Ռակուէլի քովէն. հրեշտակը միշտ  
կ'ընկերանար անոնց։

ՏՈՒԲԻԱՅԻ ՎԵՐԱԴԱՐՁԼ. — ՏՈՎԲԻԹԻ ԱՂԲԵՐԸ  
կը ԲԱՑՈՒԻԻՆ. — Տուրբիայի մայրը չէր կրնար միխ-  
թարուիլ իր զաւկին բացակայութենէն. շատ անգամ  
կ'երթար ճամբուն վրայ կը նստէր, բլուրի մը գլուխը։

անոր վերադարձը հեռուէն տեսնելու յոյսով։ Վերջապէս օր մը ամուսնոյն մօտ վազեց, «Զաւակս կուզայ» գոչելով ուրախութեամբ։ Խեղճ կոյրը անմիջապէս ծառային ձեռքէն բռնելով վազեց իր զաւակը դիմաւորելու։ Հայրն ու մայրը խանդաղատանօք ողջագուրեցին իրենց զաւակը, և Աստուծոյ գոհութիւն մատուցին.

Տուրիա, հրեշտակին խորհուրդով, ձուկին մաղձը բաեց Տովբիթի աչքերուն, որոնք առողջացան ու բացուեցան։ Ու Տովբիթ օրհնեց ու փառաբանեց Աստուծած։

Եօթը օր շարունակ ուրախութիւն եղաւ, Տուրիայի ամուսնութիւնը տօնելու համար։

ՀՅԵՇՏԱԿԸ կը ՑԱՅՏՆԻ ԻՆՔԶԻՆՔԸ. — Բարի ծերունին, իր ուրախութեան մէջ խոր երախտագիտութեամբ լեցուած, իրեն մօտ կանչեց անծանօթ բարի երիտասարդը, անոր ընծայելու իր հարստութեան կէսը։ Այն ատեն երիտասարդը յայտնեց ինքզինքը՝ ըսելով.

— Ես Ռափայէլ հրեշտակն եմ, մէկը այն եօթը հրեշտակներէն, որոնք շարունակ Աստուծոյ ներկայութեանը կը գտնուին։

Այս խօսքերուն վրայ, Տովբիթ և զաւակը ծռեցան երկրպագութիւն ըրին։

— Մի՛ վախնաք, շարունակեց հրեշտակը. Ես էի որ ձեր աղօթքները կը ներկայացնէի Այստուծոյ, երբ մեռելները կը թաղէիք։ Որովհետեւ Աստուծոյ հաճելի էիք, պէտք եղաւ որ փորձութիք վիշտով։ Բայց Տէրը զիս դրկեց, ձեզ բժշկելու համար։ Գոհութիւն և փառք տուէք անոր։

Այս ըսելով հրեշտակը աներեւոյթ եղաւ, մինչ Տովբիթ և իր ընտանիքը կ'երկրպագէին և կը պաշտէին Աստուծած, իր իրած բարութեանց համար։

Տովբիթ իր աչքին լոյսը վերստանալէ ետքը քաստուն տարի ալ ապրեցաւ երջանիկ։

## ԻԲ. — ՅՈՒԴԻԹ

Նաբուքողնսոսոր ձեռնարկած էր տիրապետել իր կայսրութեան շուրջը գտնուած բոլոր երկիրներուն: Իր զօրավարը, Հողեփեռնէս, եկաւ պաշարեց Բետիդուան, որ Յուղայի երկրին մէջ լեռան մը վրայ ամրացած քաղաք մըն էր: Բնակիչները ծայր աստիճան թշուառութեան մատնուեցան, բայց Տէրը գիթաց անոնց, ընդունելով անոնց զղջումն և ապաշխարութիւնը:



Յուղիր Հողեփեռնէսի գլուխը կտրած

Այն քաղաքին մէջ կ'ապրէր Յուղիթ անուն շատ գեղեցիկ և հարուստ այրի կին մը, որ ամուսինին մահէն ի վեր Աստուծոյ նուիրուած էր: Այդ կինը ժողովուրդին հետ մէկտեղ հինգ օր աղօթքով ու ծոմապահութեամբ անցընելէ ետքը, հանեց իր այրիի հագուստները, շքեղ արդուզարդեր ըրաւ, գնաց քաղաքը պաշարող Ասորեստանցիներու բանակը. և այնտեղ ելաւ Հողեփեռնէսի առջեւ: Այս վերջինը անոր խելացի խօս-

քերէն ազգուած, հրամայեց որ Յուղիթի ամէն ազատութիւն ընծայեն: Այնպէս որ Յուղիթ ազատօրէն կրնար դուրս ելլել բանակէն, և երթալ պաշտել իր ճշմարիտ Աստուածը:


Երեք օր ետքը Հողեփեռնէս մեծ խնջոյք մը տուաւ, և ուզեց որ Յուղիթ ալ ներկայ ըլլայ, ճաշէն վերջը, Հողեփեռնէս՝ գինովցած խորունկ քունի մէջ ինկաւ: Ծառաները գինքը տարին անկողինին մէջ դրին, անոր մօտ թողելով Յուղիթը և անոր սպասուհին:

Այն ատեն քաջամիրտ Հրէուհին լուռ աղօթք մը ըրաւ Աստուծոյ, յետոյ առնելով Հողեփեռնէսի սուրբ՝ կտրեց անոր գլուխը, դրաւ սպասուհիին ձեռքը գըտնուած սակառին մէջ, և արեւը ծագելէն առաջ ապահով անցաւ բանակին մէջէն, ինչպէս ամէն օր սովորութիւն ունէր ընելու՝ Աստուծոյ աղօթելու համար:

Բետիղուա քաղաքին դրան առջեւ հասնելուն, Յուղիթ իր քաղաքացիներուն ցուցուց Հողեփեռնէսի կտրուած գլուխը, և հրաւիրեց զանոնք որ թշնամիներու վրայ յարձակին: Հրեաները ցիր ու ցան ըրին թրշնամիները որ արդէն սարսափահար եղած էին իրենց զօրավարին սպանութենէն:

Յուղիթ, այդ քաջամիրտ կինը, մեծ հիացում և յարգանք վայելեց քաղաքին մէջ, և երկար տարիներ ապրելէ ետքը, մեռաւ խոր ծերութեան մէջ:

Բոլոր իսրայէլացիք եօթը օր սուգ բռնեցին անոր մահուան վրայ:



ՎԵՑԵՐՈՐԴ ՇՐՋԱՆ

ԲԱԲԵԼՈՆԻ ԳԵՐՈՒԹՅՈՒՆՔՆ  
ՄԻՆՉԵԿ ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԾՆՈՒՆԴԸ

---

ԻԳ. — ՀՐԵԱՆԵՐԸ ԳԵՐՈՒԹԵԱՆ ՄԷԶ

Հրեաները թաքելոն հասնելու պահուն մարդասէր վարմունքի մը ենթարկուեցան։ Նաբուքողնոսոր թոյ-լատրեց անոնց՝ հող գնել, և իրենց դատերը տեսնել իրենց օրէնքին համեմատ։ Եւ անոնցմէ ոմանք բարձր պաշտօններու հասցուց։

Այս տարագրեալներուն քաջութիւնը կ'արծարծուէր գլխաւորաբար իրենց մարզարէներով, որոնց պատգամները կ'իմացնէին թէ պիտի կործանին զիրենք գերի վարողները, Հրեայ ժողովուրդը իր երկիրը պիտի դառնայ, և պիտի վերաշնուրի երուսաղէմի տաճարը։

ԴԱՆԻԷԼ ԵՒ ԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ. — Նաբուքողնոսոր Հրեայ գերիներուն մէջէն ընտրած էր գեղեցիկ և ուշիմ պատանիներ, որոնք իր պալատին մէջ էր կրթուէին և Քաղդէացւոց գիտութիւնները կը սորվէին։ Ատոնց մէջ էր գտնուէին Դանիէլ և իր երեք ընկերները՝ Անանիա, Ազարիա և Միսայէլ։ Թագաւորը հրամայած էր որ անոնց ալ տրուի ճիշդ իր ճաշակած միսէն և գինիէն. բայց երիտասարդ Խորայէլացիները մերժեցին ուտել այն կերակուրները, որոնք արգիլուած էին մովսիսական օրէնքով։

ԵՐԵՔ ՄԱՆՈՒԿՆԵՐԸ ՀՆՈՑԻՆ ՄԷԶ. — Նաբուքողնոսոր, իր տարած յաղթութիւններէն հպարտացած, իր մէկ ոսկիէ արձանը կանգնել տուած էր, և բոլոր հպատակներուն հրամայած էր որ երթան անոր երկը-

պագութիւն ընեն։ Անանիա, Ազարիա և Միսայէլ, ու  
ըսնց անունը փոխուած և դրուած էր Սեղրաք, Միսաք  
և Աբեթնագով, մերժեցին երկրպագել, և ըսին թէ ա-  
ւելի լաւ կը համարին մեռնիլ, քան թէ այդ կուռքին  
երկրպագութիւն ընել։ Թագաւորը սաստիկ զայրանա-  
լով, հրամայեց որ բորբոքած հնոցի մը մէջ նետեն այդ  
խրայէլացիները։ Բայց Աստուած կը հսկէր անոնց  
վրայ. երկինքն հրեշտակ մը իջաւ, մէկզի ըրաւ բո-  
ցերը, և տեսակ մը անուշ զեփիւռ չնչեց անոնց բոլոր-



**Սեղրակ, Միսաք և Աբեթնագով կ'ազատին**

տեքր. այնպէս որ կրակը՝ զանոնք կաշկանդող կապերը  
միայն այրեց, և անոնց հագուստին անդամ չդպաւ։  
Երեք մանուկները բոցերուն մէջ կը պատէին։ Աստուած  
օրհնելով և փառաբանելով, և ուրիշներն ալ հրաւիրե-  
լով որ իրենց պէս ընեն։

Նաբուգոդոնոսոր, այս հրաշքէն ազդուած, հնոցէն  
հանել տուաւ երեք մանուկները, ու ոչ միայն ազատ

թողուց զանոնք՝ ուզածնուն պէս վարուելու, այլեւ  
առաջուընէ աւելի բարձր պաշտօններ տուաւ անոնց:  
Այնուհետեւ հրովարտակ մըն ալ հանեց, հոչակե-  
լով Ամենաբարձրեալ Աստուծոյ ըրած հրաշալիքները.  
և հրամայելով ժողովուրդին որ զայն պաշտեն:

ԴԱՆԻԵԼ ԱՌԻՒԾՆԵՐՈՒ ԳՈՒԲԻՆ ՄԷԶ.— Դանիէլ  
որ երկու անգամ առիթ ունեցած էր մեկնելու նա-  
բուքողնոսորի երազները, որոնք սարսափի մատներ  
էին զինքը, մեծ համարում կը վայելէր թագաւորին և



Դանիէլ առիւծներու գուբին մէզ

անոր յաջորդներուն մօտ: Բայց պալատականները նա-  
խանձելով անոր վայելած համարումէն, խորհեցան կո-  
րուստի մատնել զայն: Թելազրեցին թագաւորին որ  
հրամայէ բոլոր հպատակներուն՝ երեսուն օր շարունակ  
իրեն միայն երկրպագել, և հակառակողը մահուամբ  
պատժել: Դանիէլ մերժեց, և շարունակեց պաշտել

միայն յաւիտենական ճշմարիտ Աստուածը։ Այս վար-  
մունքը յայտնուեցաւ, և Դանիէլ առիւծներու գուբը նետ-  
ուեցաւ։ Յաջորդ առտուն թագաւորը խղճահարելով  
գուրեին մօտեցաւ և կանչեց Դանիէլը, և զայն ողջ ա-  
ռողջ, ամէն վտանգէ զերծ գտնելով շատ ուրախացաւ.  
հանել տուաւ գուրէն, այնտեղ նետել տուաւ Դանիէլի  
հակառակորդները, որոնք անմիջապէս գիշատուեցան  
գազաններէն։

ԳԵՐՈՒԹՅԵԱՆ ՎԵՐՋԸ. — Մարգարէներուն կողմէ  
գուշակուած ժամանակը հասած էր՝ հսրայէլացւոց գե-  
րութեան վերջանալուն մասին։

Նաբուքողոնոսորի թոռը՝ Բաղտասար՝ այն ժամա-  
նակ նստած էր Բաբելոնի թագաւորական գահը։

Օր մը, երբ զեղսութեան տուած էր ինքզինքը, և  
գինի էր խմէր երուսաղէմի տաճարին նուիրական ա-  
նօթներով, ձեռք մը տեսաւ որ պատին վրայ անծանօթ  
բառեր էր գրէր. — Մանե, Թէկեղ, Փարէս։

Խորհուրդ հարցուցին Դանիէլի, որ յայտնեց թէ  
այս բառերը կ'իմացնէին որ վերջ պիտի գտնէ Բաբե-  
լոնի թագաւորութիւնը, և երկիրը պիտի իյնայ Պար-  
սից իշխանութեան տակ։

Եւ յիրաւի, այդ գիշեր իսկ Բաբելոնը գրաւուեցաւ  
Պարսիկներու կիւրոս թագաւորին կողմէ։

Կիւրոս՝ իր իշխանութեան առաջին տարիին մէջ,  
Դանիէլի խնդրանքին վրայ, հրովարտակ մը հանեց, որ  
կ'արտօնէր Հրեաներուն՝ վերադառնալ երուսաղէմ, և  
հոն վերաշինել տաճարը։

Այսպէս վերջ գտաւ Բաբելոնի գերութիւնը (536  
Ք. Ա.):

Մեծ խանդակառութիւն առաջ բերաւ այս հրովար-  
տակը Հրեաներուն մէջ։ Մամնաւորապէս Յուդայի և  
Բենիամինի ցեղերը իրենց պետերով, նաև քահանաներ  
և Ղեւտացիներ դարձան երուսաղէմ։ Հոն գացողներուն  
և 40000 կ'անցնէր։ Կիւրոս վերադարձուց Աստու-  
թիւը Տաճարին անօթները, որոնք Նաբուքողոնոսոր ե-  
րուսաղէմէն բերեր էր։

Մեկնողներու առաջնորդներն էին Դաւիթի Տունէն  
Զօրաբարէլ և Յեսու քահանայապետ:

Երուսաղէմ հասնելու երկրորդ տարին սկսաւ Տա-  
ճարին վերաշխութիւնը, մեծ ուրախութեամբ և կրօ-  
նական հանդէսներով:

Քանի մը տարի ետքը, Եզրաս որ ուշիմ ու գիտնա-  
կան մէկն էր, Երուսաղէմ դաբձաւ՝ Քահանաներու,  
Ղեւտացիներու և բազմաթիւ ժողովրդեան հետ: Վերա-  
կանգնեց աստուածպաշտութեան կարգը՝ Մովսէսի  
գրուածներուն համաձայն, և Մովսէսի ժամանակէն  
մնացած բոլոր գրուածները հաւաքեց և մէկ գիրք մը  
ըրաւ:

Ժամանակ մը ետքը, Պարսից Արտաշէս թագաւո-  
րին պաշտօնեաներէն Նեեմի որ Դաւիթի ցեղէն էր, ար-  
տօնուեցաւ Երուսաղէմ դառնալ, և իր յորդորներով  
ու ջանքերով սկսուեցաւ քաղաքին պարիսպներուն և  
գուռներուն շինութեան:

Ժողովուրդը ուխտեց հաւատարիմ մնալ Աստուծոյ:


## ԻԴ.— ԵՍԹԵՐ

Պարսկաստանի Արտաշէս թագաւորին բարձր մէկ  
պաշտօնատարն էր Համան, որ թագաւորէն վաւելած  
չնորհներէն հպարտացած, ուզեց որ ամէն մարդ զինքը  
պաշտէ՝ երկրպագութիւն ընելով: Բոլորը հնազանդե-  
ցան, բայց Հրեայ ցեղէն Մուրթքէ մերժեց, նկատելով  
որ այդ պատիւը Աստուծոյ միայն կարելի է ընծայել:  
Համան ուզեց վրէժ լուծել, և իր տուած խորհուրդին  
վրայ, թագաւորը հրովարտակ մը հանեց, որով կը հրա-  
մայուէր բոլոր Հրեաները ջարդել որոշեալ օր մը: Մուրթ-  
քէի համար ալ Համան կախաղան մը պատրաստեց:

Բայց Աստուած իր ժողովուրդին փրկութիւնը  
պատրաստած էր, թոյլատրելով որ Արտաշէս ամուս-  
նանայ Մուրթքէի եղբօր աղջկան՝ Եսթերի հետ, առանց  
գիտնալու թէ Հրէուհի մըն է ան:

Մուրթքէ թագաւորական հրովարտակին մէկ օրինակը հաղորդեց Եսթերի, և յանձնարարեց անոր որ երթայ թագաւորին մօտ միջնորդէ իր ազգակիցներուն համար։ Այս ձեռնարկը վտանգաւոր էր, որովհետեւ օրէնք մը մահուան պատիժով կ'արգիլէր ու է մէկուն մտնել թագաւորին մօտ, առանց կանչուած ըլլալու։

Եսթեր, աղօթքով և ծոմապահութեամբ պատրաստուելէ ետքը, դողալով ուղղուեցաւ արքայական սրահը։ Արտաշէս ոսկիով և աղամանդներով շողշողուն իր գահին վրայ նստած էր ահարկու դէմքով մը։ Թագուհին սարս ափ ելով անոր խիստ նայուածք էն, նուազեցաւ։ Բայց Աստուած կակացուց Արտաշէսիսիրտը։ Թագաւորը վարիչաւ գահէն, թագուհին մտեցաւ, և իր ըներումի



Եսթեր կը ներկայանայ Արտաշէսի

նշան, ոսկի սականը անոր դպցնելով, խոստացաւ կատարել ինչ որ կը փափաքի Եսթեր։ Թագուհին խնդրեց միայն որ յաջորդ օրը թագաւորը ներկայ գտնուի ինձոյքի մը զոր յատկապէս պատրաստեր էր, միասին բերելով Համանն ալ։

ՄՈՒՐԹՔԻ ՅԱՂԹԱՆԱԿԸ ԵՒ ՀԱՄԱՆԻ ՊԱՏԺՈՒԻԼԻ. — Այդ գիշերը Արտաշէսի քունը չտարաւ, կարգալ տուաւ իր թագաւորութեան յիշատակները, որու միջոցին կարգացուեցաւ նաև պատմութիւնը թագաւորին անձին գէմ եղած դաւադրութեան մը, զոր Մուրթքէ երեւան հանած էր։

— Այս մարդուն ի՞նչ վարձատրութիւն եղաւ, հարցուց թագաւորը:

— Շատ խոստում տրուեցաւ բայց ոչ մէկ վարձատրութիւն եղաւ, պատասխանեցին իրեն:

Ճիշդ այդ վայրկենին Համան կուզար թագաւորէն արտօնութիւն խնդրելու՝ Մուրթքէն կախելու համար: Արտաշէս հարցուց անոր.

— Ի՞նչ պէտք է ընել այն մարդուն զոր թագաւորը կ'ուզէ պատուել:

Համան կարծելով որ խնդիրը ի՛ր վրայ կը դառնայ, պատասխանեց.

— Պէտք է արքայական պատմուճան հազցնել անոր և շքեղ թափօրով պտտցնել մայրաքաղաքին մէջ: Պալատին աւագ պաշտօնատարն ալ անոր ձիուն սանաձէն բռնած, պէտք է առջեւէն քալէ, և պօռայ. — «Այս պէ՛ս կը փառաւորուի այն մարդը, զոր թագաւորը կ'ուզէ պատուել»:

— Գնա՛, ճիշդ այդպէս ըրէ Մուրթքէին, պատասխանեց Արտաշէս:

Ասիկա կայծակի հարուած մը եղաւ Համանի համար, բայց ստիպուեցաւ հնազանդիլ:

Համան, շփոթութեան մատնուած, տուն կը դառնար, երբ եկան իրեն իմացուցին որ թագուհին խընջոյքին պէտք է ներկայ գտնուի:

Ճաշէն վերջը Արտաշէս հարցուց Եսթերի.

— Ի՞նչ է ձեր բաղձանքը:

— Տէր իմ, պատասխանեց թագուհին՝ թագաւորին ոտքը իյնալով, եթէ չնորհ գտած եմ ձեր առջեւ, խնայէ իմ կեանքիս, չնորհէ՛ իմ ազգակիցներուս կեանքը, որոնց վրայ ձեր գթութիւնը կը խնդրեմ:

Եսթեր այս առթիւ յայտնեց իր Հրեայ ծագումը, և թագաւորին պարզեց Համանի բոլոր դաւերը և Մուրթքէի գէմ ունեցած ատելութիւնը:

Այդ միջոցին, ներկայ պաշտօնատարներէն մէկը գոչեց.

— Համան իր տանը մէջ կախաղան մը պատրաս-  
տած է Մուրթքէի համար։  
— Թո՛ղ ինքը կախուի անկէ, հրամայեց թագաւո-  
րը։ Մուրթքէն առաջին պաշտօնատար ըրաւ իր թա-  
գաւորութեան, պատուելով Հրեաներու դէմ հանած հրո-  
վարտակը։

Այս ազատագրութեան յիշատակին համար Եսթեր  
և Մուրթքէ տարեկան տօն մը սահմանեցին։

## ԻԵ. — ՀՐԵԱՆԵՐԸ ԳԵՐՈՒԻ ։ ԵՏՔԸ

Պարսից տէրութեան անկումով, Հրէաստան անցաւ  
յեծն Աղեքսանդրի և անոր յաջորդներուն ձեռքը, և  
մասնաւորապէս Ասորոց իշխանութեան տակ հալա-  
ծանքներու ենթարկուեցաւ։ Անտիոքոս-Եպիփան, Ա-  
սորոց թագաւորը, ամէն քաղաքի մէջ կոատուններ  
կանգնած էր, և նոյնիսկ երուսաղէմի մէջ Հրեաները  
կը հարկադրէր կուռք պաշտելու։ Աւերակ դարձուց  
երուսաղէմը, կոտորեց անոր բնակիչներէն ուժուն  
հազար հոգի, և Արամազդի արձանը դրաւ ճշմարիտ  
Աստուծոյ տաճարին մէջ։

ԵՂԻՍԶԱՐԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹԻՒՆԸ. — Այս հալա-  
ծանքներու միջոցին, նշանաւոր նահատակներէն մէկը  
եղաւ ծերունի Եղիազար քահանան, որ լաւագոյն հա-  
մարեց չարչարուիլ ու մեռիլ, քան թէ կուռքերու  
մատուցուած միսէն ուտել։

Իր բարեկամները, մեղքնալով, գաղտնապէս ուրիշ  
միս բերին զոհի միսին տեղ, ու խնդրեցին որ չմերժէ  
ասիկա։

— Իմ տարիքիս պատշաճ չէ կեղծել, պատասխանեց  
սուրբ ծերունին։ Իմ սուտս վասութիւն մը պիտի ըլլար.  
չեմ ուզեր երիտասարդներուն գէշ օրինակ տալ։

Այս ըսելով կը թողուր որ զինքը չարչարեն ու  
նահատակէն, փայլուն օրինակ մը ընծայելով քաջարի  
հաւատքի և մարտիրոսութեան։

ՄԱԿԱԲԱՅԵՑԻ ԵՕԹԸ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ. — Նամունէ  
անուն կին մը եօթը զաւակ և նէր, որոնք ծանօթ են  
Ֆակաբայցի եօրը եղբայրներ անունով։ Ասոնք հանուեցան  
Անտիոքոսի առջեւ, որ ի զուր փայլուն խոստումներ  
կուտար անոնց, որպէսզի հեռանան ճշմարիտ Աստուծմէ և անոր պաշտամունքէն։ Ատոնցմէ ամէնէն  
մեծին լեզուն, ոտքերը և ձեռքերը կարեցին, և յետոյ  
պղինձէ կաթսայի մը մէջ եռացած ջուրը նետեցին։  
Դահիճները յաջորդաբար եօթն ալ բռնեցին, և նմանօ-



Եօրը եղբայրներէն վերջինը մօրը հետ

բինակ բարբարոս չարչարանքներու ենթարկեցին։ Եօթներորդը որ հազիւ պատանեկութեան տարիքը թեւակոխած էր, մօրը յանձնուեցաւ որ համոզէ թագաւորին հնազանդելու։ Բայց հերոս կինը իր այս վերջին զաւակին ըստաւ.

— Կ'երդուրնցնեմ քեզ, զաւակս, երկինք ու երկիր նայէ, և գիտցիր որ Աստուծած ստեղծած է մարդիկը և ուրիշ ամէն ինչ։ Այս կերպով չպիտի վախնաս

— 81 —

մահէն։ Ես նորէն պիտի տեսնեմ քեզ և եղբայրներդ՝  
յաւիտենական կեանքին մէջ որ մեզի համար պատ-  
րաստուած է։

Այս եօթներորդ զաւակն ալ մարտիրոսացաւ իր  
եղբայրներուն նման։

Նոյնպէս նահատակուեցաւ մայրը՝ իր զաւակ-  
ներուն մարտիրոսանալլ տեսնելէ ետքը։

ՄԱՏԱԹԻԱ. Եհ իր ԶԱՒԱԿՆԵՐԸ. — Ամբողջ իս-  
րայէլ յուսահատութեան մէջ էր. ամէնքն ալ մահը աշ-  
քերնուն առջեւ ունէին, եթէ չյօժարէին թողուլ ճշմա-  
րիտ Աստուծոյ պաշտամունքը։

Մատաթիա անուն ծերունի մը, Աստուծոյ հոգիովը  
լեցուած, երուսաղէմէն դուրս ելաւ պոռալով. — «Ո՞վ  
իսրայէլացիներ, որ քաջութիւն կը զգաք Աստուծոյ  
ուխտին մէջ մնալու, ինծի՛ հետեւեցէք»։

Մատաթիա շրջապատուած իր հինգ զաւակներով,  
— որոնք են Յովիաննէս, Սիմոն, Յուդա, Եղիազար և  
Յովսափատ. — , և բազմաթիւ ժողովուրդով, քաջուեցաւ  
անապատը և լեւները։

Երբ բաւական շատցաւ իրենց թիւը, և կրցան բա-  
նակ մը կազմել, այս անձնազոհ մարդիկը պտտեցան  
Յուդայի երկիրը, կործանեցին կուռքերը և ճշմարիտ  
Աստուծոյ պաշտամունքը վերահաստատեցին։

Մատաթիա մեռնելու ատեն իր բանակին պետ կար-  
գեց իր զաւակներէն Յուդա, որ սրտոտ մարդ մըն էր։  
Քաջութեան հրաշքներ գործեց և շատ յաղթութիւններ  
տարաւ. Բայց վերջապէս կոփէի մը մէջ բազմաթիւ  
թշնամիներէ ընկճուեցաւ և նետահար մեռաւ։ Իր հայ-  
րենակիցները փառաւոր յուղարկաւորութիւն մը կա-  
տարեցին, և երկար ատեն անոր սուզը պահեցին։

ԵՂԻԱԶԱՐԻ ԱՆՉՆՈՒԻԻՐՈՒԹԻՒՆՆ Եհ ՄԱՀԼ. —  
Յուդա Մակարէի եղբայրները շարունակեցին թշնամիին  
գէմ կոռւկէ և յաղթութիւններ ունեցան։ Ատոնցմէ մէ-  
կը՝ Եղիազար՝ նշանաւոր եղաւ իր քաջութեամը։  
Թշնամի բանակին մէջ նշմարելով արքայական

գորդերով ծածկուած փիղ մը, Եղիազար խորհեցաւ որ  
թագաւորը անոր վրայ կը գտնուի: Ուստի ինքինքը  
զոհելով ընդհանուրին համար, յաջողեցաւ փիղին փո-  
րին տակ մտնել և սպաննել զայն, բայց դժբախտա-  
բար ինքն ալ մեռաւ, իր զոհին ծանրութեան տակ  
ձգմուելով:

ԹԱԳԱԼՈՐՈՒԹԵԱՆ ՎԵՐՍԱՍՏԱՏՈՒՄԸ. — Յու-  
ղա Մակարէէն ետքը հրամանատարութիւնը անցաւ իր  
եղբայրներուն, յետոյ այս վերջիններու զաւակներուն:

Ասոնցմէ մէկը այնքան ընդարձակեց իր ուժը, որ  
թագաւորի տիտղոս ստացաւ:

Սակայն աւելի ետքը Հրէաստան հարկատու եղաւ  
Հռոմայեցիններուն, որոնք Հերովդէսը դրին այդ երկ-  
րին թագաւորական գահին վրայ:

Անոր իշխանութեան վերջերն էր որ, մարդարէնե-  
րու գուշակութեան համեմատ, ծնաւ Փրկիչը՝ ՅԻՍՈՒԽ-  
ՔՐԻՍՏՈՍ:

## Վ Ե Ր Զ

---

Պատ. ուսուցիչներուն կը յանձնարարուի սոյն  
Հին Ուխտի պատմութեան դասաւանդութեան միջո-  
ցին աչքի առցեւ ունենալ մեր նախորդ Հին Ուխտի  
պատմութեան վերջը յատկապէս ուսուցչաց համար  
եղած թելադրութիւնները:

---

## ՅԱՒԵԼՈՒԱԾ

ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒԽՉ Ա. ԳԻՐՔԸ

Ո և է սխալանքէ զերծ ճշմարտութիւնը և բարոյակաւնի ամենամաքուր սկզբունքները կը գտնուին Ս. Գիրքին մէջ, որ գրուած է Ս. Հոգիին ներշնչումով, և իրաւամբ մեր՝ Հայերուս կողմէ կոչուած է ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒԽՉ:

Ս. Գիրքը կը բաժնուի երկու մասի.

Ա. — Հին Կտակարան կամ Հին Օրենքի գիրք, որ կը պարունակէ աշխարհի ստիղծագործութեան պատմութիւնը, հրեայ ժողովրդեան պատմութիւնը, նուիրական երգեր, բարոյական գիրքեր և մարգարէութիւններ:

Բ. — Նոր Կտակարան կամ Նոր Օրենքի գիրքը, որ կը պարունակէ Աւետարանները և առաքելական թուղթերը:

Ս. Գիրքը կը պարունակէ եօթանասուն երկու գիրքեր: Քառասուն և հինգը Հին Կտակարանին, և քսանեւ իօթը նոր Կտակարանին մէջ:

Ասոնք կը բաժնուին երեք կարգի.

1. — Պատմական գիրքեր, որոնք՝ Հին Կտակարանին մէջ կը պարունակեն վաւերական տեղեկութիւններ Աստուծոյ ժողովուրդին պատմութեան վրայ, և շատ մը սուրբ մարդոց կեանքին վրայ: Իսկ նոր Կտակարանին մէջ կուտան Յիսուս Քրիստոսի կեանքի համաօտ պատմութիւնը, կը նկարագրեն քրիստ. Եկեղեցիին հաստատուիլը, և Առաքեալներու քարոզութիւններ:

2. — Բարոյական կամ Իմաստութեան գիրքեր, որոնք մասնաւորապէս կը պարունակեն բարոյական պատուիրաններ:

3.— Մարզարեական գիրքեր, որոնք կը պարունակեն մարդարէներու գիրքերը:

ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԳԻՐՔԵՐԸ

Ա. Պատմական գիրքեր.— Ծննդոց գիրքը որ կը պատմէ աշխարհի սաեղծութիւն և ազգերու ծագումը: Ելից գիրքը որ կը պարունակէ Խորայէլացիներու Եգիպտոսէն ելլելէն մինչեւ Սինա լեռան օրինատութիւնը պատահած դէպքերը: Աեւտացւոց գիրքը, որ կը խօսի Ղեւտացւոց և քահանաներու պաշտօններուն վրայ: Թուոց գիրքը, որ կը պարունակէ Հրեայ ժողովուրդին ընտանեկան մարդահամարը և անոր պատմութիւնը Անապատին մէջ, Սինայէն մեկնելնէն սկսեալ: Երկրորդ օրինաց, ուր համառօտիւ ամփոփուած են նախապէս դրուած օրէնքներ, և նոր օրէնքներ դրուած են:

Աստուածաշունչի այս առաջին հինգ գիրքերը Մովսէս մարդարէին կողմէ գրուած են, և կը կազմեն Հնգամատեանը:

Յետոյ կուգան Յեսուի, Դատաւորաց, Հռութի գիրքերը, Թագաւորութեանց չորս գիրքերը, Մնացորդաց երկու գիրքերը, Եգրի երկու գիրքերը, Տովմիթի, Յուղիթի, Եսթերի և Յօթի գիրքերը և Մակաբայեցւոց երկու գիրքերը:

2.— Բարոյական կամ առակաւոր գիրքեր.— Սաղմոսները, Ժողովողը, Երգ Երգոցը, Խմասուրիւնը, Սիրամը, ևն.:

3.— Մարզարեական գիրքեր.— Զորս մեծ մարդարէներուն գիրքերը՝ Եսայի, Երեմիա (մէջը ըլլալով Բարուեր), Եգեկիել և Դանէել. նաեւ տասներկու փոքր մարդարէներուն գիրքերը՝ Ովսէէ, Յովել, Էմովս, Արդիու, Յովման, Միքիէ, Նաում, Ամբակում, Սոփոնիա, Անգէոս, Զաքարիա և Մաղաքիա:

ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԳԻՐՔԵՐԸ

Պատմական գիրքեր.— Զորս Աւետարանները՝ զոր գրած են Մատթէոս, Մարկոս, Ղուկաս, Յովհաննէս Աւետարանիչները, և Գործ Առաքելոցը, զոր գրած է Ղուկաս:

2. Բարոյական գիրքեր.— Պօղոս Առաքեալի տասնըչորս

թողթերը, Յակոբ Առաքեալի ընդհանրական թուղթը,  
Գետրոս առաքեալի երկու ընդհանրական թուղթերը, Յովա-  
հաննէս առաքեալի երեք, և Յուղա առաքեալի մեկ թուղթը.  
3. Մարգարեական գիրք.— Յովհաննէս առաքեալի Յայ-  
նութեան գիրքը:

---

## ԿԱՐԵՒՈՐ ՎՐԻՊԱԿ

Հատորիկիս սկիզբը, «Երկու խօսք»ին երկրորդ տողին  
մեջ՝ «Ազատ հատորներով»ը կարդալ «անջատ հատորներով»:

---

## ՑԱՆԿ ՆԻՒԹՈՑ

---

Ա. — Աշխարհի ստեղծուիլը	.	.	.	.	.	.
Բ. — Դրախտը — Մարդուն անկումը	.	.	.	.	.	.
Գ. — Կայեն եւ Աբել Սեր. — Մարդոց ապականութիւնը	.	.	.	.	.	.
Դ. — Նոյ եւ ջրհեղեղ	.	.	.	.	.	.
Ե. — Աբրահամ եւ Խասիակ	.	.	.	.	.	.
Զ. — Յակոբ եւ Եսաւ	.	.	.	.	.	.
Է. — Յովսէփ գեղեցիկ	.	.	.	.	.	.
Ը. — Յորբ	.	.	.	.	.	.
Թ. — Մովսէս	.	.	.	.	.	.
Ժ. — Մովսէս (Հար.)	.	.	.	.	.	.
ԺԱ. — Յեսոն	.	.	.	.	.	.
ԺԲ. — Դատաւորն	.	.	.	.	.	.
ԺԳ. — Հռութ	.	.	.	.	.	.
ԺԴ. — Սաւուդ	.	.	.	.	.	.
ԺԵ. — Դաւիթ	.	.	.	.	.	.
ԺԶ. — Սոլոմոն	.	.	.	.	.	.
ԺԷ. — Թագաւորութեան բաժանումը	.	.	.	.	.	.
ԺԹ. — Եղիա մարզարէ	.	.	.	.	.	.
Ի. — Յովնան	.	.	.	.	.	.
ԻԱ. — Տովքիթ	.	.	.	.	.	.
ԻԲ. — Յուդիթ	.	.	.	.	.	.
ԻԳ. — Հրեաները գերութեան մէջ	.	.	.	.	.	.
ԻԴ. — Եսրե	.	.	.	.	.	.
ԻԵ. — Հրեաները գերութեան ետք	.	.	.	.	.	.



